

Mr. Osborne

Squanto - probably
wasn't his
Puritan wife
either

891.99

0-79

13 APR 2011

Բ. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Պ. ԶՍ.ՐԴԱ.ՐԵՍ.Ն ԴՐԱՍԱՆ

ԵՐ. ՕՏԵԱՆ և ՄԻ... ՎԻԽՐՁԵԱՆ

ՖՐԱՆՔՈ-ԹՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Կ Ա Մ

ԶԱՐԵԼԼԵ ԱՐԹԻՆ ԱՂԱ

(ՊՈԼԻՍՈՆԻԱՆ ԿԵՍՆ.ԲԻ)

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆԻՆ Յ ԱՐԱՐ

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



891. 99
0-79

1923
Տպագր. Մ. ՏէՐ-ՍԱՀԱԿԵԱՆ
ՊՈԼԻՍ

Բ. ՀՐԱՄԱՆԱԿՈՒԹԻՒՆ. Գ. ԶԱՐԴԱՐԵԱՆ. ԴՐԱՅԱՆ

391.39

0-79

ԵՐ. ՕՏԵԱՆ ԵԿ ՄԻՔ. ԿԻՒՐՃԵԱՆ

ԱՐ.

ՖՐԱՆԶԸ-ԹՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱՋԱ

Կ. Ա. Մ

ԶԱՐԵԼԼ ԱՐԹԻՆ ԱՂԱ

100
ՀԵՑԵԼ

(ՊՈԼ.ՍՍ.ՎԱՆ. ԿԵՍ.Ն.Բ.Հ.)

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ Յ ԱՐԱՐ



1923

Տպագր. Ա. ՏէՐ-ՍԱՀԱԿԵԱՆ

ՊՈԼ.Բ.Խ

ՀԵԿ. 18-ր

Ա. ԱՐԱՐՈՒԱԾ

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԱՆՁԵՐԸ

ԱՐԹԻՆ ԱՂԱ.—Չարշըլլ վաճառական

ԵՒՓԻՄԻԿ.—Արքին աղայի կինը

ՌՕԶ.—» » աղջիկը

ՏՕՔԹ. ՇԱՀԱՐԾ.—Բժիշկ

ԱԴՐԻՊԱՍ ԱՂԱ.—Արքին աղայի բարեկամը

ԳԱՌՆԻԿ ԱՂԱ.—Եւփիմիկի հղուայրը

ՏԻՐԱՆ.—Խմբագիր

ԼԵՒՌՆ.—Փաստաբան

ՎԱՀԱՆ.—Դասաւու

ՌՕՍՏՈՎ.—Ռուսահայ մը

ՆԻԿՈՂՈՍ ԱՂԱՅ.—

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՄՀ.—

ՍԻՄՋԿ.—Ծառայ

Տեսարանը կը ներկայացնէ Արքին աղայի տան հիւրասենեակը. ազ ու ձախ եւ մէջտեղին դուռներ, մէջտեղի դռան բով սեղան մը որուն վրայ ջուրի սրուակ, գաւար մը, զանգակ եւ խանի մը հօտի ըիւեր կան: Բեմին ձախ կողմը բիկնարոռ մը եւ ազ կողմը արոռներ:

ՏԵՍԻ Ա.

ԱՐԹԻՆ ԱՂԱ.—ԵՒՓԻՄԻԿ

ԵԼՓ.—Հազար անգամ ըսած եմ քեզի որ մարդու առջեւ ինձի էֆթիկ ըլսես, իմ անունս Եւփիմէ է Եւփիմէ... քսան տարի կ'ըլլայ կոր կարգուելնիս, դեռ այս կէտը չկրցանք հասկցնելքեզի... նորէն քիչ մը առաջ հիւրերու առջեւ էֆթիկ ըսիր. ամօթէս գետնին տակը անցայ:

ԱՐԹ.—Ես ալ քեզի միլիոն անգամ ըսած եմ քի ինձի միւսիւ Բասքալ ըլսես մարդու առջեւ. իմ անունս Արթին է պէ Արթին... տուն նասը՝ սա քսան տարուան կիւզէլիմ Արթինը Բասքալ ըրիր հէ... ան չէ ամա հոգիդ սիրես սա Բասքալն ալ ո՞ւրտեղէն հանեցիր. իմ կիտցածս Բասքալ տէյի բայլաջօին կ'ըսեն:

ԵՒՓ.—Մ'ըսեր այդպէս վրադ կը խնդան. Բասքալը գաղղիերէնն է Յարութիւնին, Արթարիին, Արթինին ալաֆրանկան է:

ԱՐԹ.—Անունին ալաֆրանկան կ'ըլլայ մի պէ... անունը անուն է վէսէլլամ... սաա՞թ է ասկիկա չնէմի թարիխ... իմ հօրս մօրս տըրած անունը տո՞ւն եղար փոխող պէ կնիկ...

ԵՒՓ.—Ո՞հ ինչ տգեղ բացատրութիւն, վույ շիտակը կ'ամբնամ կոր կնիկդ ըլլալուս. քանի անգամ ըսած եմ որ ատանկ պէյով քայով չի խօսիս հետո, մարդու առջեւ ալ կ'ընես կոր վրաս տաք տաք քրտինք կ'իջնայ կոր:

Սոյն բատերախաղի ներկայացման իրաւունքը վերապահուած է նեղինակներուն որոնց պէսէ և դիմել պայմաններու մասին:

ԱՐԹ. — Եյ սա, պէտք կընիկին ալաֆրանկան ի՞նչ է . . .
ըսէտ տէտրվինք:

ԵՒՓ. — Պէտք կընիկին ալաֆրանկան տիկին է:

ԱՐԹ. — Ափ էս ըրեր կ'թթիկ հանըմ, ևս 45 տարեկան մազս մօրուքս ճերմըցած մարդ եմ, ասանկ եկեր եմ ասանկ պիտի երթամ. էս ալաֆրանկային խաթերը համար նէ զանցաս կրնամ փոխել նէ ալ լեզուս... հիմա քու ալաֆրանկայիդ թախս օրթատեղը . . .

ԵՒՓ. — (Աղաղակ մը արձակելով ու ականջները գոցելով թիկնարուին վրայ կ'իյնայ) Ա՛հ չիմանսմ չիմանսմ:

ԱՐԹ. — Կէնէ սրնըրները պրնեց (պուալով) Վարդուկ, եկուը նայէ տուտուդ ի՞նչ կ'ըլլայ կոր:

ԵՒՓ. — Ա՛հ, ա՞հ, սիրուս... բաներ մը կ'ըլլամ կոր... Ռօզ ըսէտ Ռօզ, Վարդուկը ի՞նչ է, աղջիկս պարտիզակցի սպասուիի՞ է . . .

ԱՐԹ. — Հիմակ Ռօզիդ ա՛լ քեզի ալ . . .

ՏԵՇԻԼ Ը.

ՆՈՅՆՔ — ԱՌԶ

ԱՌԶ. — (Վազելով կը մտնէ) Ի՞նչ կայ, ի՞նչ եղաւ դարձեալ . . . ի՞նչ կայ տէր Աստուած (մօր բովը կ'երքայ):

ԵՒՓ. — Ա՛խ Ռօզս. այս հայրդ զիս զերեզման պիտի իշեցնէ... ախ կը մարիմ կոր, սեղանիս վրայէն հոտի սրուակ մը բեր . . .

ԱՌԶ. — (Դուռսկն իսկոյն սրուակը բերելով հոտուըտալ կուտայ ու յետոյ հօրը), Հայր, նորէն ի՞նչ եղաւ:

ԱՐԹ. — Ի՞նչ պիտի ըլլայ պան մըն ալ չեղաւ . . . պէլքի ալաֆրանկային նամուսին տպանք . . . կիտէսքի սա կետնին տակը անցնելիք ալաֆրանկան ամուճային տղան է . . .

ԱՌԶ. — (Խնդրականով) Դարձեալ Եւփիմէի Բասբալի կոփէ է . . .

ԵՒՓ. — (Ինցինք ժողվինով) Կը ներեմ իրեն աղջիկս կը ներեմ, որովհկտե . . .

ԱՐԹ. — Կը ներեմ մի . . . եէտիյի խալթա պաք, ի՞նչ մեղք կործեցինք քի կը ներեմ կոր:

ԵՒՓ. — Կ'աղաջն Բասբալ ալ քիչ մը մեղքցիր կնիկդ. նորդն մի սկսիր:

ԱՐԹ. — Կինէ մի Բասբալ . . . հիմա ալ օրհնեալ բերանս պիտի բանամ. . . պէտքամ քեզի հազար անգամ ըսինքըի իմ անունս Արթին է, Բասբալ բայլաչօին կ'ըսեն. մենք հոս բանտօմինա չենք խաղար կոր . . . Աստուած վկայ ինձի անանկ կուզայ կոր քի երթամ նորէն մկրտուիմ, անանկ անուն մը առնեմ քի ալաֆրանկա չունենայ, ատ ալաֆրանկան ինատ ընողին ա՛լ, Պոլիս մտցնողին ա՛լ . . . ո՞ւր տեղէն ալ կընաց էկաւ փէնիփան եախըսիյի պէտ մեզի փակաւ . . . պէտքամ ես եէնի Խարուցի եմ. դպրատոն կացած մարդ չ'մ, դպրոց օլարախ մեր գեղին խումլուխը տեսած եմ. տասը տարեկան էի չարշի երայ, մահտեսի հանի Տարսավիչ աղային քով հինգ տարի աշակերտութիւն ըրի, իմ թէրպիչէս հոն առած եմ. իմին թէփթէրներս խասային թօփինը էն, նէտվէլ զրիս ալ էնտազէն իլէ մախասը. . . տունէն չարշի՝ չարշին տուն. . . ես անանկ ալաֆրանկային սէմթը ոտք կոխած մարդ չեմ. . . ինձի մինչեւ կարգուած օրս Արթին աղա կ'ըսէին, հօրս մօրս լեզուովը կը խօսէի, մէկը պան մը չէր ըսեր, կը լարառը ժամէն գուրս լած չունէինք, անանկ գէվզէր՝ ըթ զըրրլտըմ՝ նոր մօտա հէրփններու հետ ալալա բարեւ ասծու բարին ըրած չունէի. . . իրինկունը խանութիւն կոցելու պէտ շիալ շիտակ տուն կ'երթայի, կայօշ բօթինս կը հանէի, բապուններս օտքս կ'անցունէի, կէնէլիկս կը հագնէի, սէտիրին վրայ եան կուզայի, տիւզին հարուընոց անարատ շիշէն բովիկս . . . օխ պապամ կէլ քէյփիմ կէլ. . . (Երկութեն ալ կ'ելլեն) աղւոր աղւոր կը խմէի, կերակուրս կ'ուտէի, սաաթը իրեր եղաւ մի, ալ Արթին աղան եօուղանին տակը փնտուելու էր, առտուն շափախին աչքս կը պանայի, սուրբ Աստուած տուն ինձի օգնական ըսերով խաչս կը հանէի, հայտէ նորէն չարշի. Մննը ասանկ մեծցած, ասանկ ալպրած, տէտէտէն անատան պապատան ասանկ տեսած ենք, ալաֆրանկան էրածնուռս մէջը պիեւ տեսած չունինք. քեզ առինք համկցանք, ճանցանք, բարով խերով ճնանչնայինք. խախրութիւն մըն է փրթաւ, նայիս ալ Արթինը Բասբալ եղաւ, քիւզպաստըն բօթոյէթ եղաւ, կ'փթիկը Եւփիմէ եղաւ, ջօրպան ապուր եղաւ, խախ-

վին սուրճ եղաւ, կէճէլիկը՝ բապուճը պարիթ եղաւ, օտուընիս ալ նասըր եղաւ. տիւզ ռախին՝ քննեաք շառթոչօղի փոխուեցաւ, լեզունիս կը ռաքարէն պունուեցաւ. մեր կեանքն ալ հառամ եղաւ . . . բան տարի է դպրոց կալու պէս ամէն իրիկուն առւն կուգանք տահասա ալաքրանկային տիրուման վրցինք առնել... ամէն օր շան քարո՛գ, դա՛ս, նասիհա՛թ, ջախ ջրլսը... պան գործ չունինք մարդու մէջ նստի՛ւ ելլա՛լ խօրաթել կը սորվինք կոր. սանքիմ մենք հայվան ննք, մարդ չենք տեսներ, լեռը ապրեր ենք, մարդու առջեւ սանկ նստէ տանկ մի նստիր, սա պիչիմ պերանդ պաց, սա ծեւով գոցէ, ոտքրդ օտքիդ վրայ մի դներ. մատդ բիթդ մի խօթեր, ծանուզ ծունսը խմջէ, կը նաս նէ նիչ մի խմջեր տէ խլին-քրդ կլէ... թուքնել, հազար, էսլէմիշ ընել, փունգուալ նասախ է եղեր... բօթինը թող մէնկէնէի պէս օտքրդ սխմէ, նասըր-ներուդ ցաւէն հոգիդ պերանդ թող կայ, ծան հանելու չես, չարչըրուելու ես եղեր, զիւնքի միսաքիրներուն քով բօթին հանելը ատէթա ալաքրանկան խաջը հանել է եղեր... ջուրը կուռթ կուռթ խրմելու չէ եղեր, ջաթալը սանկ պոնելու է եղեր, ջօրպային վրայ փչելու չէ եղեր, զէրէ չնչ խըստար պե-րանդ շատ խաշինէ անխըստար բիշկին ալաքրանկա կը լլաս եղեր... անանկ չէ էփթիկ հանըմ... մեղայ մեղայ տիկին եւ-փիմէ... թէզպին մը ունէի ան ալ ալաքրանկային խուռապան կը նաց, ծառքէս առիք, վախթով պապատան զալմա ուշախ մը ունէի, աստուածափախ, մազըրմ, խօսմուռուք մարդ... իրաւ թիւ մը ցնդած էր, սոլ ականջը թիւ մը ծանը էր, սադ աքը թէօր չէր ամմա չէր տեսնար, մէկ օտքն ալ թիչ մը կէ-տինը կը քսուէր, ամա նիչ չենէ իրարու լեզուէ կը հասկնա-յինք եա... մեր մատաման չհաւնեցաւ, գործին չեկաւ նամ-քայ տուաւ, հայեվար չիստէ եղեր... տեղը դպրոցէն նոր ե-րած տիպօմալը տրդայ մը պերաւ թիւ, սպասաւորութիւն ը-նելու տեղ պատուելիութիւն կ'ընէ կոր. տունին մենծ աղան է եղեր, մեր կնիկը պարոն կը կանչէ կոր. հետը կը ռաքարու չխօսիմէ բիպիթ մը պիչէ չպերեր. ամա ի՞նչ է, թէմիզ հա-յերէն կիտէ եղեր, ամա թէմիզ նուր մը պերել չիստէ... հէլ-

պէթտէ... ըսածներս սո՞ւտ են... հախ չունի՞մ մի... հայերէ-նին թէմիզը աղտոտը կ'ըլլա՛յ, շապիկ է մի չնէ մի թէն-միրէ... մարդ Աստուծոյ պապանծեր մնացեր էր... առաջ-ները պիւթիւն հինաւուրց բարեկամներս, չարշը ահպապ-ներս կուգային կ'երթային մեզի. շէնք շընորհք կը նստէինք, կը խօրաթուէինք, սկամալի կը խաղայինք, կօնջինայ կը խա-ղայինք, քիթինէ կը խաղայինք. օթուզպիր կը խաղայինք, վախտիթ էր կ'անցնէր, սա մեր Եւփիմէ օլանախոր անանկ հի-յէթ մը ըրաւ, անանկ թէրթիպ մը պըռնեց, անխըստար կը-ռաբառ խօսեցաւ, անխըստար «թիկնաթուուին վրայ բազմեցէք, որպիսութիւննիդ ի՞նչպէս է, ներողութիւննիդ կը խընդ-րեմ, բայց մայց՝ դուք մուք՝ սակայն որովհետև՝ քանզի՝ սի-րելի պարոն, տիկին» ըստ քի զավալլները եազրւիշ եղած ենք պաշխա տուռ չալեցինք ըսելով ոտքրնին կտրեցին մեր տունէն... հիմակ նայիս նատիսէ հիրիֆներ, էն էխթիյարը էռսունը անցուկ չէ, դրացէն նոր եղած թախրմմը զիւպպէ-ներ, բալիքաթուրա խըյափէթիլի սիւրիւմը հարեթաներ, որը մէնչնտիս է եղեր, որը առքթոր է եղեր, որը դազէ-թանի է եղեր, որը ափօքաթ է եղեր, որը միրաս էտի է եղեր; Ամէնքը քով քովի պէրէստէ սրիմսնէ մէջէն շէնք շր-նորհք չարշըր մը ըլլար... հավուօց պիխմի շարխաներ, խու-նիի պէս բօթիններ օտուրնին, խազրիսի պէս եախաններ, գալք կիտչիմ պրտիններ, մօրուրնին ըսես՝ ջաթալը կայ, բէփնէն կայ, էլփազէն կայ, ջալը սիւփիւրէկէսին կայ, բանթօլննին ըսես եախըրի պէս միսերնուն փակած, վրանին աճալ աճա-ցիպ հոտեր, մարդուն բիթին դուռը կ'իյնայ. կընիկվարի մար-դեր, զայիմ գիւյիւթ, ծառվընին սրիմներու ըլլաս նէ կը վախ-նաս թի կրտորը ծառքդ պիտի մնայ. երկու խաթ ըլլաննէ կիտչսիք զըթ տէյի բրըթին պիտի. ամմա ի՞նչ է, ուսումնա-կան են եղեր, գոլէն կացած են եղեր, տիբլօմա ունին եղեր, ֆրանկսըսմա կիտն եղեր, կը կարդան կը գրեն եղեր... զար... զար... զարմացեալ են եղեր... մեղայ մեղայ զարգաց-իալ... անանկ չէ... նայէ նուզապ կուտա՞ք, պապանծումն Զաքարիայի էր եղեր, ը խօսիք նայինք... վայ շունշանորդի-ներ վայ... մենք ալ էշու պէս շան քարոզ կը կարդանը կոր երկու սաաթ է. մեղր նէփէսիս պէտ, նօշմիշ ալ եղեր էի, է-րէյի ալ աղէկ խօսեցայ մեղր...

ՏԵՍԻ. Գ.

ԱՐԹԻՆ—ԵԽԻՄԵԼ

ԵԽԻՄ.—Բանախօսութիւնիդ լմացա՞ւ... կրնանք մտնել:

ԱՐԹ.—Նասը՝ գործիդ չեկած պաները մտիկ չես ըներ հէ, հոս ըլլայիր տէ մտիկ ընէիր, նասը ալաֆրանկայիդ խերը անիծեցի...

ԵԽԻՄ.—Դուն ո՞վ ալաֆրանկան պերանը առնողը ով...

ԱՐԹ.—Պերանս չէ օտքիս տակը պիլէ կ'առնեմ:

ԵԽԻՄ.—Աման չարշըլը դուն ալ, արդէն խննթը ես եմ որ պարապ տեղը չուն կը հատցնեմ, մեղք որինծի պէս զարգացած կին մը ունիս եւ ատանկ անձոռնի զաղափարներու կը ծառայեմ:

ԱՐԹ.—Ծառայ մ'մ մի... էյ թամամ բայլաց էինք չէր օգտեր կոր հիմա ալ ուշախ եղանք... չնորհակալ եմ...

ԵԽԻՄ.—Չհասկցար, կեցիր բացատրեմ... բանի մը, զաղափարի մը ծառայել հայերէն կը նշանանակէ... սա ինչպէս ըստի... օրինակի համար:

ԱՐԹ.—Չըսես նէ ալ կ'ըլլայ դաս տալու մ'ելլաք էինէ...

ԵԽԻՄ.—Այսինքն երբոր սա... հիմայ նայէ... ենթադրենք թէ ըսել կ'ուզիս որ... աման ես ալ ի՞նչ եմ եղեր, խելքս զլուխս չէ, բոլոր գիտցածս փախաւ... կեցիր պարոն Սիսակը կանչեմ բացատրէ թեզի: (զանգակը կը ննչեցնէ)

ԱՐԹ.—Ռոքըդ պազնեմ ինչ կ'ընես կոր, վազ անցանք:

ՏԵՍԻ. Գ.

ՆԱՅՆՔ—ՍԻՍԱԿ

ՍԻՍԱԿ.—(Խոնարհութեամբ) ի՞նչ կը հրամայն իմ տէրս եւ տիկինս:

ԱՐԹ.—Ի՞նչ խալթ կ'ուտէ կոր պէ... զարրյատա օրթաք չըդուք... կըուաբառին խաթերը համար ա՞ս ալ կըսելու է...

ԵԽԻՄ.—Պ. Սիսակ, միւսիս Բասրալին բացատրեցէր թէ ծառայել ի՞նչ կը նշանակէ:

ՍԻՍԱԿ.—Ծառայել, ներգործական կանոնաւոր բայ, առաջին լժորդութիւն, սահմանական ներկայ... կը ծառայեմ (Եւալլն) անկատար կը ծառայէի (Եւալլն):

ԱՐԹ.—Սուս եղիր պէ, հասկցանք, ամենքս ալ ծառա ենք, ես ալ ծառայ եմ, դուն ալ ծառայ ես, ան ալ ծառայ է. եկուր նայէ քի օրթան գործ տեսնող չիկայ. ո՞ւր է քու ծառայելլ. նայէ՛ կետինը խառըշ մը թօզ կայ, ատոնք թէ-միզցու քի ծառայելլ հասկնամ, ափ կ'ընես աս դասն ալ ես քեզի տուած ըլլամ... հիմակ ծգենք սա պօշ լախըռտըները, ցորեկին ի՞նչ պիտի ուտենք ըսէ նայինք:

ՍԻՍԱԿ.—Այս ցերեկ պիտի ուտէ՛ր, տապկած վահանածուկ, հորթի միսով արգանակ, կանկառի կոխածոյ եւ տան-ծանուշ: (Դուրս կ'ելլէ)

ԱՐԹ.—(Բերանը սրբելու պէս ընելով) եւ փառք յա-ւիտեանս յաւիտենից ամէն... ծօ մենք ասխրտար կրուա-րառ կերակուր ուտելու ըլլանք նէ վարդապետ կ'ըլլանք ծօ վարդապետ... սըլոնց հայեվարը թիչ մը հիմմէթ ընէիր, Աս-տուածդ սիրես սըկէ պան մը հասկցար նէ ինծի ալ ըսէ:

ԵԽԻՄ.—Սատուած իմ ի՞նչ զլուխ, կարգուելէս ի վեր հայե-րէն կը խօսիմ, դեռ բան մը չսորվեցաւ... ինծի նայէ Ար-թին աղա... .

ԱՐԹ.—Փառք քեզ տէր հէլէ ով ըլլալս հասկցայ:

ԵԽԻՄ.—Իրաւ բան մը չհասկցար. Սիսակին շսածնե-րէն... վահանածուկը չիտե՞ս ի՞նչ է...

ԱՐԹ.—Վահանածու աղջորս տղան է, պոչի ծուկը ի՞նչ է...

ԵԽԻՄ.—Սա դուք ուր է խալխան կ'ըսէք նէ...

ԱՐԹ.—Սո մէկ... սա ետեւէն օրթի միսով Արմենակ էք ի՞նչ էք...

ԵԽԻՄ.—Օրթ չէ՛ հորթ է, արմենակ չէ արգանակ է...

ԱՐԹ.—Էյ հիմա հասկցայ իշթէ:

ԵԽԻՄ.—Այսինքն տանայի միսով... ո՞հ ի՞նչ կոշտ բառ... խաշլամա:

ԱՐԹ.—Հա շէօյլէ...

ԵԽԻՄ.—Էյ կանկառի կոխածոն ալ չհասկցա՛ր...

ԱՐԹ.—Ե՛ անիկա քիչ մը ջախմիշ ըրի. կա՞նկ. իշթէ կը-
լովին չե՞ն ըսեր, խուզի կըլով ըլլալու է. ամա կոխածոն
շաշթմիշ կընէ կոր:

ԵԽՓ.—(Խնդառվ) էնկինառի պաստը է:

ԱՐԹ.—Հէյ կիտի զավալը էնկինար պաստը հէյ, առ
ի՞նչ խրյափէթի խոթեր են քեզի. էյ սա ծարինը ի՞նչ էր . . .

ԵԽՓ.—Արմուտի քօմբօսթո . . .

ԱՐԹ.—Հա՛ տեսա՞ր մի եա, խալխանի թափա՛, էնկի-
նառ պաստը ի՛, խաշամա՛, արմուտի քօմբօսթո, իշթէ ա-
սոնք իշթահ պացող պաներ են, չըլլար պէ չըլլար, ատանկ
վահանի ծուկ՝ Արմենակ Հայկանուշ փիլան փալան տէյի
պաներ մը ուտեմ նէ սինմիշ չըլլար, պօղազ կը կենայ կոր
վէսսէլամ:

ԵԽՓ.—Ասոնք պարապ խօսքեր են, քիչ մ'ալ լուրջ բա-
ներու վրայ խօսինք, գիտես այոր հիւր մը պիտի ունենանք:

ԱՐԹ.—Կէնէ ո՞վ է . . .

ԵԽՓ.—Սուս եղիր խըյախ մէկը, Բարիզէն նոր եկեր է.
տօքթուութեան տիպօմա ունի, շատ ուսումնական է եղեր,
կ'ըսեն որ մեծ ապազայ ունի. խըյախ բառթի է իրարու
ծեռքէ կը քաշեն կոր:

ԱՐԹ.—Վա՛խ վա՛խ, բարջա բարջա կ'ըսեն կոր չըսես:

ԵԽՓ.—Ես մտածեցի որ դուն սուտ հիւանդ ըլլաս, մար-
դը կանչել տամ որ մէյմը մենք ալ տեսնանք՝ ան ալ մեզի
տեսնայ, նայինք ի՞նչ կ'ըլլայ:

ԱՐԹ.—Սուտ հիւա՞նդ մի . . . կերած ապուրը նայէ,
վրաս ուզուրսուզութիւն պիտի պերես, ես իրաւցունէ հիւ-
անդ չեմ եղած էօմրիւս մէջը:

ԵԽՓ.—Ի՞նչ վլսա ունի զեղ չպիտի առնես ա . . .

ԱՐԹ.—Եյ վիզիթա՞ն . . . հէքիմը վիզիթա չի պիտի առ-
նէ (մեկուսի) ծօ՛, աղէկ միտքս եկաւ, խալպ մէնիտիյէ մը
ունիմ ան կը քշեմ . . . խալպ հիւանդ նայող տօքթուին
խալպ մէնիտիյէ կը վայլէ (Խւիֆմէին) բէք աղէկ ես սուտ
հիւանդ կ'ըլլամ, տօքթուն ալ խապուլ կ'ըսեմ ամա, դուն
ալ իմին Ազրիպաս աղաս խապուլ պիտի ընես:

ԵԽՓ.—Ազրիպա՞ս . . . այդ ո՞վ է . . . այդ ի՞նչ պաղ անուն է:

ԱՐԹ.—Հոգ մի ըներ էլազէթոէ ատոր ալ ալաֆրանկան
կը կտնանք տէ քիչ մը կը տաքնայ, բէք չըլլայնէ Քըթիբոս
կ'ընենք . . . աս մարդը 4-5000 ոսկիի տէր է, գործը հալը
վախթը, բուէտիթօն տեղը, բիացային վրայ խըյախ պոնուած
է, պատուաւոր, աստուածավախ. տուննի վեր, հար մար
պատուող մարդ մըն է. ես ասիկա Վարդուկիս շատ լայըխ
տեսած եմ. ասոր տավէթ ըրի պիտի կայ . . .

ԵԽՓ.—Ես անանկ Ազրիպաս անունով, շուկացի, ան-
կիրթ, անուս, տգէտ. ճաշակ, քաղաքավարութիւն, բարե-
կըրթութիւն, վայելչութիւն, նրբութիւն, փափկութիւն, կեն-
ցաղագիտութիւն չունեցող մարդու աղջկանս բէշը անգամ
չեմ ցուցներ . . .

ԱՐԹ.—Ես ալ անանկ Բարիզէն նոր եկած, ծառքը տիպ-
լումա, նէպի տէլիք, զըթ զըռըլլտըմ, զէվզէկ, զիւպպէ, հարի-
թա, բարա չունեցող, գործ չունեցող, գուէտիթօ չունեցող,
առաւ փախսաւ, հիլլէնի, խուռտանի, օգկապազ մարդու աղ-
ջկանս բիթը պիէշ չեմ ցուցներ: (Բարկուրեամբ դուրս կ'ելլէ):

ԵԽՓ.—Ես ան կ'երթամ կը համոզեմ եա, եթէ ան սուտ
հիւանդ չըլլայ տօքթօրը չընդունի նէ՛, ես ալ Ազրիպաս աղան
առօք փառօք դուռնէն դուրս վոնտել կուտամ Սիսակին (Ճամբ
4 կը զարնէ) հիմայ տօքթօրը ուր է նէ կուգայ, երթամ Բաս-
բալը համոզեմ. ես ալ քիչ մը զարդարուիմ: (Դուրս կ'ելլէ):

ՏԵՍԻ. 6.

ՍԻՍԱԿ—ԱԳՐԻՊԱՍ

ՍԻՍ.—Հրամմեցէք Տիար մտէք . . . խնդրեմ թիկնաթո-
ռը պատուեցէք:

ԱԳՐ.—Շնորհակալ եմ, զահմէթ մ'առնէք, նատեցէք . . .

ՍԻՍ.—Հոգ չէ, ոտքի վրայ աւելի հանգիստ կ'ըլլամ, ար-
դէն զբաղած եմ:

ԱԳՐ.—Հրամմանքիդ գիտէք . . . էյ ի՞նչպէ՞ս էք . . . ափ
կ'ընէք էֆէնտիս ծեղ չեմ ճանչնար կոր, ի՞նչ կ'ըսուիք:

ՍԻՄ. — Սիսակ Կուրեան . . .

Ա.Գ.Ր. — Եվելօք գոհ եմ հրամանքդ ճանչնալուս:

ՍԻՄ. — Ներեցէք տիար ստիպողական գործ մը զիս դուրս կը կանչէ, թոյլ տուէք որ պահ մը զձեզ առանձին թողում: (կ'երբայ):

Ա.Գ.Ր. — (Առանձին) Աս ի՞նչ բիպար տէլիխանլը, ինչ ալ նազիքութիւն, ազնուական կ'երեւայ կոր, ո՞վ է աճապա:

ՏԵՍՈՒՅ. Զ.

Ա.Գ.ՐԻ ՊԱՍ. — ՍԻՄԱԿ. — ՇԱ.Ի.Ա.ՐԾ

ՍԻՄ. — Հրամեցէք տիար խնդրեմ ներս մտէք...

ՇԱ.Ի. — Շնորհակալ եմ (Ագրիպաս ոսքի կ'ելլէ) կ'աղա-
շեմ անհանգիստ մի ըլլաք նստեցէք, մի յոզնեցունէք ինք-
զինքնիդ կ'աղաշեմ:

ՍԻՄ. — Ներեցէք տիարք: (Կուրս կ'ելլէ)

Ա.Գ.Ր. — Ի՞նչպէս էք էֆէնտիս:

ՇԱ.Ի. — Շնորհակալ եմ... մեր աղէկութիւնը կարեւորու-
թիւն չունի, բաւ է որ մեր յաճախորդները լաւ ըլլան:

Ա.Գ.Ր. — Հը... անանկ է...

ՇԱ.Ի. — Դժբաղդաբար այժմ համաճարակներու շրջանին
մէջ կը գտնուինք, թիփօ, վեռօլ, ինմիտէնցա, սրարլաթին
որով զլուխ քերելու ժամանակ չունիմ. կը հաւատաք դեռ
նաշած չիմ, առտուն սօն էքսէլանս Թորոս պէյէն լուր ե-
կաւ, զացի, դեռ հոն էի ետեւս մարդ դրկած էին. ազնուա-
շուք կիրակոսեան էֆէնտիին կինը անհանգիստ է եղեր. հոն
զացի, հազիւ թէ դուրս կ'ելլէի, փառմասին լուր բերին որ
փրանսական ամպասատէն զիս ուզած են. անմիջապէս դես-
պանատուն զացի, անպասատէօնին պզտիկ տղան սրառ-
լաթինէ բռնուեր է եղեր, պէտք եղածը ըրի, դեղարան կ'եր-
թայի երբ դէմս ելաւ պալատական Սայիտ բաշայի թիկնա-
պահը երկծի կառքով մը, զիս կը փնտոէ եղեր, անմիջապէս
կառքը նստայ ու Պէշիբթաշ բաշային խօնախը զացի, մայրը
մահամերձ վիճակի մէջ է եղեր, ուրիշ բժիշկներ յուսահա-

տած ծեռք քաշեր են հիւանդէն. ես անմիջապէս էլէքթոօ
թէռարիք նոր մէթոտով դարմանում մը ըրի, փորին մէջ ե-
րեք հատ քար կար, հաննեցի, կենդանացաւ կինը, բոլորովին
ոռ-տռ-տանժէ է. 20 տարի կեանք ասիւոէ կ'ընեմ իրեն.
անկէ ալ շիտակ տուն զացի 30—40 հիւանդ կ'սպասէին,
այս որ տեսայ սարսափեցայ եւ ստիպուեցայ փախչիլ, ետե-
ւի կողմէն պատուհանէն վար ցատկելով եւ շիտակ հօթ ե-
կայ, որովհետեւ խօսք տուած էի, ինչ եւ իցէ ասոնք ունէ
ռարօն չունին այցելութեանս բուն շարժառիթին հետ . . .
ծեզմով զրաղինք (մօտենալով) է ինչպէս էք . . . ի՞նչ կ'զգաք
կոր տեսնենք:

Ա.Գ.Ր. — Եկածէդ պէտի կըլիսու ցաւ մը կ'զգամ կոր:

ՇԱ.Ի. — Հօ՛ . . . զէշ նշան է . . . բնութիւննիդ ի՞նչպէս է . . .

Ա.Գ.Ր. — Մեծ համբերութիւն ունիմ:

ՇԱ.Ի. — Կը ներէք չհասկցաք... դուրս կելլաք եւ քանի
անգամ:

Ա.Գ.Ր. — Կ'ելլամ առտուները, պազի ալ կիրակի օրերը
մեկուսի փախցո՞ւց, ինչ ըրաւ . . .

ՇԱ.Ի. — Բսել է օրը անգամ մը:

Ա.Գ.Ր. — Ե հա ճանըմ:

ՇԱ.Ի. — Ե ի՞նչ տեսակ կ'ելլաք, պինդ թէ կակուդ:

Ա.Գ.Ր. — Հէ ի՞նչ ըսիր . . .

ՇԱ.Ի. — Այսինքն պինդ թէ կակուդ դուրս կ'ելլաք . . .

Ա.Գ.Ր. — Պէտք ախպար դուրս ելլալուն պինդը կակուդը
կ'ըլլայ մի . . . դուռը պացածիս պէտ դուրս կ'ելլամ:

ՇԱ.Ի. — Զի հասկցաք թիւրիմացութիւն մը կայ . . . ես
ծեզի տունէն դուրս ելլալու խօսք չեմ ըներ կոր. ինչ եւ
իցէ ծգենք սա խնդիրը, արդէն շատ կարեւոր բան մը չէ . . .
լեզունիդ ի՞նչպէս է, մաքո՞ւր է:

Ա.Գ.Ր. — Մինչեւ հիմա թէփ թէմիզ էր ամա, քիչ մը տա-
հա խաթա ուռեցունես նէ աղտոտի պիտի ալլահալէմ:

ՇԱ.Ի. — (Մեկուսի) Կ'երեւայ թէ նէռվէօ հիւանդի մը հետ
գործ ունիմ (բայցըութեամբ) ներեցէք ես ծեզ էնսիւթէ ընե-
լու համար ըստի այդ խօսքը . . . մի յուզուիք կ'աղախմ, յու-
զումը վնաս է հիւանդին:

ԱԳՐ.—Հիւանդը ո՞վ է պէ:

ՇԱԻ.—Դուք . . .

ԱԳՐ.—Ե՞ս . . . վրաս բարի . . .

ՇԱԻ.—Բայց ներեցէք Արթին աղան դուք չէ՞ք որուն համար կանչուեցայ:

ԱԳՐ.—Քաւ լիցի, ինծի Ազրիպաս կ'ըսեն . . . Արթին աղան իմ բարեկամ է:

ՇԱԻ.—Ուրեմն մալ անդանտիւ մը եղած է:

ԱԳՐ.—Էսել է դուք տօքթօ՞ր էք . . .

ՇԱԻ.—Այո՞ . . . պատիւ ունիմ ինքզինքս ծեզ ներկայացընելու . . . տօքթօր Շաւարշ, տը լա ֆաքիւլթէ տը մէտըսին տը Բարի, էքս էնթէռն տը լոբիթալ տը լա շառիթէ, ծերդ մեծապատութեան ծառայելու պատրաստ:

ԱԳՐ.—Շնորհակալ եմ, բայց ես հիւանդ չեմ . . .

ՇԱԻ.—Ահաւասիկ հոտ է արդէն շատ մը մարդոց գործած աններելի սխալը . . . սիրելի պարոն, գիտէք որ սկըզբունքով առողջ մարդ չիկայ աշխարհնս վրայ . . . ով որ առողջ է հիւանդ եղած է ատենօք, եւ եթէ եղած չէ՝ պիտի ըլլայ ապագային, եւ նոյնիսկ այդ առողջ վիճակին մէջ չի կրնար առողջ համարուիւ, քանի որ ենթակայ է հիւանդանալու, արդէն ինքզինքը առողջ կարծելը տեսակ մը հիւանդութիւն է որ մասնաւոր դարմանումի կը կարօտի, հիւանդութիւն որ շատ ծանր հետեւանքներ կրնայ . ունենալ, որովհետեւ մարդ ինքզինքը առողջ կարծելով պէտք եղած իմիէնիք միջոցները ծեռք չառներ եւ այդպէտով ինք իր ծեռքով կը փորէ գերեզմանը . . . այո, առողջ մարդ չիկայ աշխարհին մէջ. հիմա տեսեր, օրինակի համար, դուք, որ կը կարծէք թէ որ եւ է տկարութիւն ունիք այս վայրկեանիս, սակայն պղտիկ ամենաթեթեւ տենդ մը ունիք . . .

ԱԳՐ.—Տենդը ի՞նչ է . . .

ՇԱԻ.—Տաքութիւն . . . փիէվու:

ԱԳՐ.—Ի՞նչ տաքութիւն, Աստուած սիրես նէ . . .

ՇԱԻ.—Շատ թեթեւ բան մ'է, շատ թեթեւ . . . դուք չէք զգար, բայց բժիշկին ալքէն չի վրիպիր, այո՛, վլասակար բան մը չէ, բայց ո՞վ կ'ապահովէ որ ժամէ մը վերջը չպիտի

սաստկանայ, երեք չորս ժամէն զերեզ անկողին չպիտի ծգէ, թէ վաղը աւտու թիֆօ չպիտի ըլլաք եւ քանի մը շաբաթէն կատաղութեան եւ զառանցանքի մէջ չպիտի վախճանիք:

ԱԳՐ.—(դողալով ձեռքը ու գլուխը կը ուփէ) Աման, կիտէս քի իրաւցնէ տաքութեան պէս պան մը կայ վրաս . . . աման տօքթօռ ինծի աղէկ մը մուայէնէ ընէիր . . . (բննութիւն, բալրօն կը հանի):

ՏԵՍԻ. 1.

ՆՈՅՆՔ—ԱՐԹԻՆ ԱՂԱ—ԵՒԹԻՄԷ—ՌՕԶ—ՍԻՍԱԿ

(Եւփիմէ եւ Սիսակ Արթին աղային բեւերէն մտած են)

ՇԱԻ.—Օ՛, ՆԵՐԵՑԷՔ, ՄԻՎԱՐՔ, ՄԻՎՆԱյՐ . . .

ԱԳՐ.—(Շաւարծ կ'սկսի հագուիլ, կոնկուիլ, Սիսակ վազելով կ'ուզէ որ բալրօն բոնէ) Ի՞նչ կ'ընես էֆէնտիս հիշ կը վայլէ՞ մի . . . ըլլար նէ:

ՍԻՍ.—Ի՞նդրեմ թոյլ տուէք մեր պարտքն է:

ԱՐԹ.—Բարեւ Ազրիպաս աղա անցած ըլլայ. ի՞նչ է ան, տո՞ւն ալ իմ տառօսիս եկար:

ԱԳՐ.—Ի՞նչ կիտնամ ախպար, շէնք շնորհք նստեր էի, միւսին եկաւ, թախըմ մը լախըրտըներ ըսաւ, սաղ մարդ չիկայ ըսաւ, դուն տաքութիւն ունիս, թիֆօ պիտի ըլլաս չիկայ ըսաւ, փէսփէսէն իս ատաւ, ինքզինքս նայել կուտայի կոր ըսաւ, փէսփէսէն իս ատաւ, ինքզինքս նայել կիտեսքի ալ բէք պօշ դուք վրայ հասաք . . . հէմէն հէմէն կիտեսքի ալ բէք պօշ խօսք չէ տօքթօրին ըսածք:

ԱՐԹ.—Իմ կլուխս ալ եկաւ ատանկ պան մը. էրէկ թուոքի պէս սաղ էինք ասոր հիւլտցանք . . .

ՇԱԻ.—(Շնորհալի ձեռով մը տիկինին) Արդեօք տիկին կերպասեանի՞ հետ պատիւ ունիմ խօսելու . . . եւ օրիորդն ալ իր դո՞ւստքն է:

ԵՒԹ.—Այո՛ տօքթէօ:

ՇԱԻ.—(Ինքինէք ներկայացնելով) Տօքթէօռ Շաւարշ տը լա ֆաքիւլթէ տը մէտըսին տը Բառի, էքս էնթէռն տը լոբիթալ տը լա շառիթէ, ծեր խոնարի ծառան . . . ՆԵՐԵՑԷՔ

տիկին, կարծեմ քանի մը վայրկեան ուշ մնացի բայց կամ-
քս անկախ պատճառներով. դժբախտաբար հիմայ համա-
ճարակներու շրջանին մէջ ենք: Թիֆօ', սրառլաթի'ն, բըթիթ
վէռոլ, էֆլոէնցա՛, որով գրուխ քերելու ժամանակ չունիմ.
Կը հաւատա՞ք դեռ ճաշած չեմ. առտուն՝ սօն էքսէլանս
Թորոս պէյէն լուր եկաւ, գացի, դեռ հոն էի, ետեւէս մարդ
դրկած էին. ազնուաշուք կիրակոսեան էֆ.ին կինը անհան-
գիստ է եղեր, հոն գացի. հազիւ թէ դուրս կ'ելլէի, ֆար-
մատիէն լուր բերին որ ֆրանսական ամպասատէն թէլֆո-
նէ ըրեր են որ անմիջապէս դեսպանատուն երթամ, գացի,
ամպասատէօնին պղտիկ տղան սրարլաթինէ բռնուեր
է եղեր, պէտք եղածը ըրի, դեղարան կ'երթայի երբ դէմս ե-
լաւ պալատական Սալիս բաշային թիկնապահը երկծի կառ-
քով, զիս կը փնտոէ կոր եղեր, անմիջապէս կառը նստայ.
Պէտիթաշ՝ բաշային խօֆախը գացի, մայրը մահամերձ վի-
ճակի մէջ է եղեր, ուրիշ բժիշկներ յուսահատած ծեռք քա-
շեր են հիւանդէն. ևս անմիջապէս էլերթրօմանսէթիր նոր մե-
թուով դարձանում մը ըրի, փորին մէջէն երեր հատ քարի
կտոր հանեցի, կենդանացաւ կինը, բոլորովին ոռ տր տան-
ժէ. քսան տարի կենանք ասիւոէ կ'ընմետ իրեն. հոնկէ ելայ
շիտակ տուն գացի. 30—40 հիւանդ կ'սպասէին կոր, այս որ
տեսայ սարսափեցայ եւ ստիպուեցայ փախչիլ ետեւի կողմի
պատուհանէն վար ցատկելով եւ շիտակ հոս եկայ որովհե-
տեւ խօսք տուեր էի. ինչ եւ իցէ ասոնք բ եւ է ռաքու չու-
նին այցելութեանս բուն շարժառիթին հետ... մեր հիւան-
դովը զրադինք եթէ կ'ուզէր...

Ա.Բ.թ.՝ (Ագրիպատին) Սխապար սահաթ մըն է ի՞նչ կը
պատմէ կոր աս կէլլզէն:

Ա.Գ.Ր.՝ Մենք ասիկա պիտիւն մտիկ ըրինք տէ՝ սօնը
սօնը թիֆօս օրթան ելաւ. մութլախսա քու կըօխտ ալ զո-
լու պան մը բաթլամիշ պիտի ըլլայ:

Ա.Բ.թ.՝ Վարդո՛ւկ, քովս եկուր նայիմ. քեզի ճանչու-
նեմ: (Ռոզ կը մօսենայ):

Ա.Գ.Ր.՝ Մատմազէլ ծեր հրամանքին գովեստը շատ տեղերէ
լսած եմ. այսօր ծեղ տեսնելու նայելը լլապուս էվլօք գոհ մնացի:

Ո.Օ.Զ.՝ Ան ձեր ազնուութիւնն է:

ԵՒ.Փ.՝ Ռո՛զ, քովս չիգա՞ս, տօքթէօրին հետ տեսնուիս:

Ա.Գ.Ր.՝ Ռոզը ի՞նչ է...

Ա.Բ.թ.՝ Հիշ ճանըմ, Ռոզ Վարդուկին ալաֆրանկան է,
չիյտե՞ս կը պէ... ֆրանսըգնա Ռոզ կ'ըսեն Վարդուկին, իմ
անունս ալ Բասրալ է հոս գիտցած ըլլաս:

Ա.Գ.Ր.՝ Աս ի՞նչ թօհափ պան է պէ...

Ա.Բ.թ.՝ Տահա շատ թօհափ պաներ պիտի տեսնաս դուն,
քիչ մըն ալ կենաս նէ քու Սգրիպաս անունդ ալ աճալ ա-
ճայիպ հիյէթ մը կառնէ քի, դուն ալ չես ճանչնար:

ՇԱ.Ի.՝ (Ժամացոյցը նայելով) Ներեցէք, հիւանդներս կը
սպասեն. կը ցաւիմ որ շատ չպիտի կրնամ վայելել ծեր
քաղցր տեսութիւնը... տիկին... արդեօք կրնա՞մ հիւանդը
քննել:

ԵՒ.Փ.՝ Հապա՛ հապա՛...

ՇԱ.Ի.՝ (Արքին աղայի մօսենալով) Լեզունիդ կը հանէ՞ք ...

Ա.Բ.թ.՝ Լեզո՞ւս մի... (ինքրեն) Հա՛ իրաւ հիւանդ եմ,
ըլլոցեր էի (Լեզուն կը հանէ, նաւար կը բննէ):

ՇԱ.Ի.՝ Գիշերը լաւ կը քնանա՞ր...

Ա.Բ.թ.՝ Կնիկս շատ տրոտը ընէնէ կը քնանամ:

ՇԱ.Ի.՝ Սխորժակնիդ ի՞նչպէս է:

Ա.Բ.թ.՝ Կըուարար կերակուր ըլլայնէ մեր աւագերէցին
չափ կ'ուտեմ:

ԵՒ.Փ.՝ (Ցանդիմանաբար) Բասրա՞լ...

ՇԱ.Ի.՝ Եյ սանկ ատեն ատեն մէջերնիդ ասեղ խօթե-
լու պէս բարակ ցաւ մը կ'զգա՞ր... փոքրիկ բիքիւռ մը... (կը
բնենէ) հա՞ հասկցայ... տեսէք ես ուրիշ բժիշկներու չեմ նմա-
նիր, իմ մէթուս է նախ հիւանդութիւնը ճանճնալ, յետոյ
զայն ճանճնել հիւանդին, որպէս զի գիտնայ իւր սեփականու-
թիւնը եւ ըստ այնմ վարուի հետը... ներողամիտ կերպով եթէ
հիւանդութիւնը թեթեւ է, խիստ կերպով, եթէ ծանր է...
հիւանդութիւնը իմ մէթուսի հաւատարիմ, հրապարակաւ կը յայ-
ուրեմն իմ մէթուսի հաւատարիմ, հրապարակաւ կը յայ-

ուրեմն իմ մէթուսի հաւատարիմ, հրապարակաւ կը յայ-

ուրեմն իմ մէթուսի հաւատարիմ, հրապարակաւ կը յայ-

ուրեմն իմ մէթուսի հաւատարիմ, հրապարակաւ կը յայ-

ուրեմն իմ մէթուսի հաւատարիմ, հրապարակաւ կը յայ-

7/III/1922 2

ԱԳԲ.—Ծանր հիւանդութիւն է . . .

ՇԱՀ.—(Հուրց) Այո՛ . . .

ԵՒՓ.—(Ուրախութեամբ) Ալաֆրանկա հիւանդութիւն
մը . . . ինչ բաղդ, ինչ փառք, տէր Աստուած . . .

ՇԱՀ.—Այո, զուտ ալաֆրանկա հիւանդութիւն մը, նո-
րելուկ, գիշն տը սիէքը շիք, ազնուապետական հիւանդու-
թիւն մը, որ քիչերու վիճակուած է. ընդհանրապէս նշանա-
ւոր անձերու, բարձր ազնուականներու, արքայական գեր-
դաստանի անդամոց կը հանդիպի այս հիւանդութիւնը, ու
հանդիպածը կ'առնէ կը տանի մեծ մասամբ . . . կը շնորհա-
ւորեմ ծեր հիւանդութիւնը միւսիւ Բասրալ . . . Պօլս գա-
լէս ի վեր այնչափ հիւանդ նայած եմ, գեռ առաջին անգամն
է որ աբանտիսիթի պարագայի մը հանդիպեցայ . . . շնորհա-
ւորութիւններս տիկին, պարոն եւ օրիորդ (ռէվեռանս) ան-
պատճառ ազնուական ծագում մը ունենալու էք միւսիւ
Բասրալ . . .

ԱՐԹ.—Է հա՛ ազնուական կը սեպուիմ. տէտէս Սա-
մաթիայի խօփուշին բէյիզն էր . . . քուլալը քէսիք Ռէթիք տէ-
յի նամ տուած էր:

ԵՒՓ.—(Ալաղակ մը արձակելով) Բասրալ . . . (Խօզին նո-
վը կ'երալ) ա՞հ, զիդերս բռնեց . . . հոտիս սրուակը բեր, Խօզ.

ՇԱՀ.—(Քովը երթալով) Սրդէն ներս մտած վայրկեա-
նէս գուշակած էի, ծեր գոյնին չի հաւնեցայ, դուք ալ բան
մը ունի՛ք, այո՛, տիկին:

ԱՐԹ.—Ես ունենալէս ետքը, ան հայտէ . . . մութլախաւ
անորն ալ ազնուական հիւանդութիւն ըլլալու է, զիրա ա-
նիկայ ալ սէրկինի քէլ Համբիկին աղջիկն է:

ԵՒՓ.—(Ալաղակելով) Բա՛սք . . . (կը մարի):

ՄԻՍ.—(Վազելով) Իիմօն, էթէր, զուր, տիկինը կը մարի
կոր. տիկինը մարեցաւ (աբոնի մը վրայ կ'իյնայ):

ՇԱՀ.—Դող մելլաք, ես հոս եմ . . .

Բ. ԱՐԱՐՈՒԱԾ

ՃՆԴԱԾԱՌՈՒՄԸ

Բաւական մեծկակ սալօն մը, ազ կողմբազտիկ բեմ մը,
բառավան մը կայ, արունենք, բիկնաբոռ եւայլն:

ՏԵՍԻ. Ա.

ԵՒՓԻՄէ — ՌՕԶ

ԵՒՓ.—Խնծի նայէ աղջիկս, իմ որոշումս որոշում է,
դուն հօրդ խօսքերուն ականջ մի կախեր, ես տօքթէոն Շա-
ւարշը ընտրած եմ քեզի ամուսին, աղջիկս, այս տեսակ ա-
մուսնական խնդիրներու մէջ կիները էրիկ մաքդոցմէ աւե-
լի ծեռնհաս են, մենք աւելի հեռուն կը տեսնանք, անոնցմէ
աղէկ կը ճանչնանք մարդուն գէշն ու աղէկը . . . հօրդ առա-
ջարկած բառթին, ատ Ազրիպաս աղայէ ինչ է, քեզի համար
բոլորովին անյարմար, է:

ՌՕԶ.—Այո՛, մայր ես ալ այնպէս կը կարծեմ:

ԵՒՓ.—Կեցցես խելացի աղջիկս, այդ ամուսնութիւնը
յիլ է ապագայ մեծ դժբաղդութիւններով եւ վաստի եմ որ
ի-
րիս ատենէն իրար կը զգէք, եթէ թող տալու ըլլամ որ ի-
րար առնէք:

ՌՕԶ.—Ահ, մայր իմ, հայրս համոզեցէք որ ես կենայ
այդ գաղափարէն. ետեւէս ինկեր է զիշեր ցերեկ . . .

ԵՒՓ.—Դուն հոգդ մըներ, քանի որ ես ողջ եմ Ազրի-
պաս աղան չի կրնար եւփիմէին աղջիկը առնել . . . տէր Աստ-
ուած կարելի՛ բան է այդչափ անուս, տգէտ . . .

ՌՕԶ.—Կաշտ . . .

ԵՒՓ.—Խաւարեալ:

ՌՕԶ.—Անբարեկիրթ:

ԵՒՓ.—Անճաշակ:

ՌՕԶ.—Տգեղ:

ԵՒՓ.—Ֆէս դնող . . . պառկած քոլալը օծիքով:

ՌՕԶ.—Խոշոր քիթով:

ԵՒՓ. — Ես ատանկ մարդու աղջի՞կ մի կուտամ: Ո-0Զ. — Ես ատանկ մարդ կրնա՞մ առնել: ԵՒՓ. — Հոգդ մի ըներ աղջիկս մայրդ հոս կեցեր է . . . Ո-0Զ. — Աղէկ, բայց հայրս ալ անդին կեցեր է . . . ԵՒՓ. — Մի վախնար... բայց նայէ տօքթօր Շաւարշը ամէն կողմանէ քեզի յարմար ամուսին մըն է . . . Ո-0Զ. — Հը . . . այո՞ . . . ԵՒՓ. — Ուսումնական, համալսարանական, զարգացած, գիտուն, բարեկիրթ, վայելուչ... բայց ինչո՞ւ լուս կեցեր ես: Ո-0Զ. — Ինչ խօսիմ դուն կ'ըսես կոր: ԵՒՓ. — Վերջապէս տօքթէոր Շաւարշը քեզի համար մէկ հատիկ կատարեալ տիպար փեսացուն է: Ո-0Զ. — Հը . . . այո՞ . . .

Ո-0Զ. — Ի՞նչ է ան, շատ համոզուած չես երեւար կոր, միթէ տօքթէոր Շաւարշը չի գոհացներ բոլոր ճաշակներդ: ԵՒՓ. — Սիրելի մայր իմ, ինդիրը իմ հաւանութեանս վրայ չէ: Ես իմ ծնողաց հնազանդ աղջիկ մ'եմ; հայրս համոզելու է, չես գիտեր որչափ հակառակ է տօքթէոր Ուաւարշին:

ԵՒՓ. — Ապերախտը . . . իրեն աբանտիսիտի պէս սրանցելի հիւանդութիւն մը գտած ըլլալուն համար կ'երեւայթէ . . . բայց անոր հակառակութիւնը կարեւորութիւն չունի, դուն ինձի ծգէ այդ գործը, միայն դուն պէտք է ինձի հնազանդիս, գիտե՞ս . . .

Ո-0Զ. — Բայց չեմ կրնար ալ ուղղակի հօրս դէմ ապաստամբիւ, նայէ սիրելի մայր իմ դուն համոզէ զայն եթէ կըրնաս. համաձայնեցէք իրարու հետ, ես ալ այն ատեն պատրաստ եմ ծեր որոշած մարդը առնելու:

ԵՒՓ. — Լաւ լաւ, այդ գործը կը կարգադիւնք, հիմայ ես երթամ նայիմ թէ ամէն բան կարգի՞ն է. տեսնեմ Սիսակը պէտք եղած պատրաստութիւնը ըրա՞ծ է այս թատերական սուարէին առթիւ . . . մեր բարեկամները ուր որ են նէ կու գան . . . հա, սիրելի Ռօօս, մասնաւորապէս կը յանձնարարահմ քեզի տօքթէօր Շաւարշը, միւս անգամուան պէս պա-

դութեամբ մի վարուիր հետը, կիրկիր եղեր քիչ մը, չե՞ս տեսնար կոր ինք ինչ տաքարիւն մարդ է (դուրս կ'ելի):

ՏԵՍԻԿ. Պ.

Ո-0Զ. — (Առանձին) Թող մայրս կարծէ որ տօքթէօր Շաւարշին պէս զէվզէկ մը պիտի առնեմ, հայրս ալ կարծէ որ Ագրիպասաղային պէս կոշտ ու խըմպըլ մէկը պիտի առնեմ... դուք ան միտքին վրայ եղէք, ես իմ ամուսինս որոշած եմ, ինդիրը մինակ ժամանակ շահելուն վրայ է, մինչեւ որ Տիգրանը . . .

ՏԵՍԻԿ. Պ.

Ո-0Զ — ԱՐԹԻՆ ԱՂԱ

ԱՐԹ. — Հա Վարդուկ հոս ես եղեր, ես ալ քեզի կը փնտուէի կոր, խօսելիք ունիմ:

Ո-0Զ. — Մտիկ կ'ընեմ կոր:

ԱՐԹ. — Ինձի նայէ աղջիկս, ան տօքթէօր Շաւարշը մէյ մը միտքէդ հանէ, մօրդ խօսքերուն անկան մի կախեր, աս տեսակ գործերու կնիկներուն խելքը չի հասնիք, իւէ մօրդ խելքը հիչ չը հասնիք. Ես քառասուն տարի է չարշին մարդու հետ կ'իյնամ կ'ելլամ կոր, ալ ինսան սարաֆի եղանք, սանկ մէյ մը աչքով վերէն վար թարթմիշ ընելու ըլլանք նէ մարդուն պօշը տօլուն, հագիփը ծանրը, փարալըն փարասըզը, խելացին իւէ հարիթան պիտիւն կը հասկնանք. ան տօքթօր Շաւարշին՝ իւք տեսած օրէս ի վեր չհաւնեցայ:

Ո-0Զ. — Ես ալ հաւնած չեմ, հայրիկ, բայց ինչ ընեմ, դուն մայրս համոզէ որ ետ կենայ այդ գնդափարէն:

ԱՐԹ. — Հոգդ մըներ դուն աղջիկս, քանի քի ես հոս կեցեր եմ, Տօքթօր Շաւարշին պէս զէվզէկ հարիթած . . . ալափրանկա սուրաթլը մարդու աղջիկ չեմ իտար . . .

Ո-0Զ. — Ես անանկ իմաստակ, թեթեւոլիկ մարդ չեմ կրնար առնել:

ԱՐԹ. — Ադէրիմ աղջիկս, դուն հոգդ մի ըներ:

Ո-0Զ. — Հոգս ընեմ հայր, բայց մայրս ետևէս է ինկեր.

անպատճառ կ'ուզէ կոր որ խօսք տամ. դուն մայրս համոզէ, ես արդէն համոզուած եմ:

ԱՐԹ.—Ատ գործը ինծի ծգէ դուն, ես եմ աս տունին մէջը էմր ընողը, դուն իմին ետեւէս եկուր... գանք հիմայ Ագրիպաս աղային, տեսաբ մի պատուական փեսացուն, վայլուն մարդը, պատուաւոր թիւննար, հալը վախթը տեղը, բիացային վրայ 3—4 հազար օսկի քոչտիթօյի տէր, քիալը, բիթը պերանը շէնք շնորք... ծան չես հաներ կոր... ի՞նչ է ան... չենէ Ագրիպաս աղան քիթիդ չես տանիր:

Ո-Զ.—Սիրելի հայրս, խնդիրը իմ հաւնելուս ջնաւնելուս վրայ չէ, մայրս համոզելու է. մայրս կըսէ կոր որ անիկա առնելու ըլլաս նէ քեզի ըէտտ կընեմ:

ՏԵՍԻ. Գ.

ՆՈՅՆՔ—ԵՒՓԻՄԷ

ԵՒՓ.—(Ստելով) Ի՞նչ է ան. ի՞նչ կայ նորէն, դարձեալ աղջկանս խելքը կը դարձնե՞ս կոր...

ԱՐԹ.—Քու դարձուցածդ տեղը կը դնեմ կոր... (Խօզ դուրս կ'ելլէ;)

ԵՒՓ.—Ինծի նայէ մը մըն ալ ատ Ագրիպասին խօսքը չպիտի ըլլայ աս տունին մէջ:

ԱՐԹ.—Ի՞նչ ըսել է խօսքը չպիտի ըլլայ, մեր փեսացուն է նէ, խօսքն ալ պիտի ըլլայ, հարսնիքն ալ պիտի ըլլայ:

ԵՒՓ.—Մեր փեսացուն տօքթէու Շաւարշն է:

ԱՐԹ.—Մեր փեսացուն Ագրիպասն է:

ԵՒՓ.—Չէ Շաւարշն է...

ԱՐԹ.—Ագրիպասն է...

ԵՒՓ.—Շաւարշն է...

ԱՐԹ.—Ագրիպասն է...

ԵՒՓ.—Ինծի նայէ, աղջիկ զաւակը մօրը կը վերաբերի, դուն չես կընար խառնուիլ:

ԱՐԹ.—Անանկ է եա, ճէնչզ քնողը, դրախօման տուողը դուն ես:

ԵՒՓ.—Պարապ խօսք չեմ ուզեր, Ագ-րի-պա-սը մեր վեացուն չը-պի-տի ըլ-լայ, հասկցա՞ր... Ագրիպասը ծառայի տեղ անզամ չեմ առներ:

ԱՐԹ.—Ան քու չհանած Ագրիպասդ տօք. Շաւարշն պէս քսան հատու ճէպին կը հանէ:

ԵՒՓ.—Աման տգէտի խօսք մըներ. տօքթէու Շաւարշն պէս վարպետ բժիշկ հատ մալ չիկայ Պոլսոյ մէջ:

ԱՐԹ.—Վարպետ բժիշկ մի... նայինք շէնք շնորհք սիւ-իւր մը փակցնելու համբան կիտէ...

ԵՒՓ.—Չլսեցի՞ր, Սայիտ բաշային փորէն երեք հատ քար հաներ է:

ԱՐԹ.—Հա իրաւ է... հէմ կիտե՞ս ի՞նչ ըրեր են ատ քարերը...

ԵՒՓ.—Ի՞նչ...

ԱՐԹ.—Չիմացա՞ր... երկուքը տէյիրմէն թաշի ըրեր են, մէկն ալ Սուլթան համամիին կէօպէք թաշին նաթեր է եղեր, անոր տեղը դրեր են... վայ քեզ քաղաք որ թագաւորդ մանուկ է. ան ըսաւ դուն ալ հաւտացիր... անիկա մարդու փորէն քար չէ, մեզի պէս խախաներուն ճէպին անճախ բարա հանել գիտէ:

ԵՒՓ.—Անիկա զարգացած, ուսումնական մարդ է, սուտ չը խօսիր, ծեզի պէս չարշըլլ չէ քի տասը սուտը մէկ փարայի ընէ... բերանդ լուա ու այնպէս խօսէ տօքթօւ Շաւարշն վրայ, ապերախտ... ան ըլլար նէ դուն ուրտեղէն արանտիստի պէս շնորհրով, ազնուական հիւանդութեան մը տէր պիտի ըլլայիր:

ԱՐԹ.—Ատ ալ կլեցի՞ր... ի՞նչ հիւանդութիւն, ի՞նչ եաքանտիսի ի՞նչ աբանսըզի... հէմ ինծի նայէ ասոնք պօշ խօսքեր են. տօքթ. Շաւարշը Վարդուկին էրիկը չկընար ըւլաւ, հէմ ալ չպիտի ըլլայ... կրցի՞նք հասկցնել:

ԵՒՓ.—Ի՞նչ եւ իցէ, վերջէն կը խօսինք այս նիւթին վրայ... հիմայ հիւրերը պիտի զան, զնա՛ շուտով հագուէ...

ԱՐԹ.—Հի՞ւր մի պիտի գայ...

ԵՒՓ.—Այո՛, զարմանալու ի՞նչ կայ... չե՞ս գիտեր մեր

ընդունելութեան զիշերն է... հայտէ, մի տնտնար, զնա՞ հագուստներդ փոխէ՛ ուրտէնկոթդ հազիք, լուսթրին կօշիկ-ներդ դիր, պըռօյին վրայ բարձր եախա մը դրած եմ ան առ, շէնք շնորհք ծեւի մը մտիր ու եկուր, անկէ վերջը բեզիք քան մը ըսեմ... շատ խօսքի մի խառնուիր հիւրերուն բովը, այո՛, ո՞չ այսպէս է, իրաւունք ունիք, ատոնցմէ դուրս մելլար, հասկցա՞ր...

ԱՐԹ.—Ինծի նայէ եֆթիք, ինծի աս խըյափէթով խապուլ ընես նէ կը նստիմ... նէ Զատիկ է նէ Ծնունդ քիւ սեւ ուրտէնկոթս իլէն լուսթրին բօթինս հազնիմ:

ԵՒՓ.—Սուառէ է, սուառէ, խելքդ գլուխդ ժողվէ:

ԱՐԹ.—Սուառէն Զատիկէն մթնծ է պէ... զաթէն զալիք մարդիկները ո՞վ են քի... սա զիւպաէ ալային չէ՞ մի... ըսէ նայինք ո՞վ պիտի զայ...

ԵՒՓ.—(Ուռուցիկ) Նախ պարոն Տիրան Տերեւեան, Փետուր լրագրին խմբագիրը...

ԱՐԹ.—Ծօ՛ սա զագէթաճին, շէնկէլ պըյըխլը խառջարիթի սա ուղուրսուզը... քա ան հոս կուգայ նէ մեզի զագէթան անցունէ տէյի կուգայ... խելքդ գլուխդ քիր... զաթէն սա զագէթաճիներէն փիս միլլէթ կա՞յ մի. հառհառութինէն ուրիշ պան կիտե՞ն, ասոր անոր միսը խածնեն, ասու ան իրար ծգնն, իրենք ալ մօրուքնին տնկեն խնդան... էյ տահա ո՞վ պիտի կայ...

ԵՒՓ.—Միւսիւ Լեւոն Դերձակիան:

ԱՐԹ.—Օհօ՛... սա ավօքաթը, սա միւզէվիր, առաւ փախաւ քեաղըտ խավագին...

ԵՒՓ.—Պարոն Վահրամ Անդրիկիան:

ԱՐԹ.—Սա «Եւ ընդ հոգոյդ բում» խաֆալը, այր բէն զիմ սուրաթլը վարժապետը. ամիսը չորս ոսկի ամսական կ'առնէ. քիթին ծարէն իյնողը հտզար բարջա կ'ըլլայ:

ԵՒՓ.—(Քարէուքեամբ) Ալ հերիք է... բերանդ գոցէ... հիմակ... արդէն յանցանքը իմս է որ քեզի նստեր կը խօսիմ կոր... հայտէ զնա տեղդ պառկէ, դուն ո՞վ ես, ասանկ մարդոց հետ տեսնուոզը ո՞վ...

ԱՐԹ.—Էօյէ եա, էօյէ եա. մենք լայըլս չենք միւսիւ-

ներուդ հետ տեսնուելու, քեզի կը ծգեմ, բարով վայլես, մինակ շատ բաթըրտը ընէք, չարթննամ հա քունէս, աօնրա ծերսուառէյին զինուն փորձանք կուգայ... (դուրս կ'ելլէ):

ԵՒՓ.—(Առանձին) եօ՛ֆ վերջապէս ազատեցանք, իմ ալ ուզածս աս էր արդէն, հիւրերուն առջեւ անանկ պաղ բաներ կ'ընէ որ վրաս տաք տաք քրտինք կ'իօնայ: Երթամ սենեակս վերջին նայուածք մը ծգեմ թուալէթիս վրայ (դուրս կ'ելլէ):

ՏԵՍԻԼ 6.

ՍԻՍՍԿ-ԼԵԽՈՆ

ՍԻՍ.—(Առաջնորդելով) Հրամմեցէք, մտէք խնդրեմ...

ԼԵԽ.—(Չեռքը սօսիկ մը) Մարդ չէ եկեր դեռ... տիկինը եւ օրիորդը ո՞ւր են...

ՍԻՍ.—Հիմակ կուգան... (դուրս կ'ելլէ):

ԼԵԽ.—Թան միէօ... ես ալ արդէն ստիպողական գործերունիմ, մինչեւ անոնց գալը ուսումնասիրեմ (սօսիկն կը բանայ, մեջն բուզրեր կը հանէ, արուներուն, սեղանին վրայ գետինը կը տարտղն է, գրիշ՝ մելան կը հանէ, կ'սկսի նայիլ, գրել, բնել, բուզրին մեկը կը ձգէ միւսը կ'առնէ եւալլն. ինքնիրեն խօսելով) Այո՛, այս դատը հուգուգի վերաբերեադ դատ մէ, հետեւաբար թիճարէթի դատարանին իրաւասութինէն դուրս է, այս կէտը պէտք է վեր հանիմ քօնքիւ զիօններուս մէջ:

ՏԵՍԻԼ 7.

ՆՈՅՆ-ՇԱՀԱՐԾ-ԳԱՌՆԻԿ

ԳԱՌ.—Հրամմեցէք տօրթօն, ներս մտէք...

ՇԱՀ.—Պօնժուռ մէթը...

ԼԵԽ.—Բարեւ սիրելի տօրթօն, նստեցէք խնդրեմ... ներեցէք ուշադրութիւն, դատական վճիռ մը ոտնակոխ կ'ընէք կոր... (Դաւար նստելու կ'ըլլայ) խնդրեմ տակերնիդ բուօթէսթօ մը կայ կարծեմ:

ՇԱՀ.—(Ծալրական) Տիդտօն. մէթը... ի՞նչ է ատ... պիւոնիդ հո՞ս փոխադրեցիք...

ԼԵՒ. — (Թուղթերը ժողվելով) Զէք զիտեր, սիրելի տօրթօռ,
որքան գործ ունիմ. զլուխ քերելու ժամանակ չունիմ:

ՇԱՀ. — Աս է նէ բան մը չէ, ծեզի հրաշալի դեղ մը կու
տամ անմիջապէս զիտուուդ բերուըտուքը կ'անցնի . . .
(Նոյն միջոցին Գառնիկ ներս կը մտնէ եւ դրան մօս կեցած
մտիկ կ'ընէ):

ԼԵՒ. — Զգենք զլուխ քերելը. ճաշելու ժամանակ ալ
չունիմ... զիտէ՞ք առտուընէ ի վեր ամբողջ կերածս ի՞նչ է.
հինգ փարանոց միմիթ մը, անոր ալ կէսը կրցայ ուտել:

ՇԱՀ. — Զեզի հապ մը տամ, կրնար օրերով ապրիլ ա-
ռանց բան մը ուտելու:

ԳԱՌ. — (Մեկուսի) ես ատ հապը չեմ կրնար կոր կըլ-
լել . . . ամմա աղէկ իրար գտան, սատեղէն սէլիր ընենք սա-
երկու ճամպազներուն մէկ չուանի վրայ խաղալը . . .

ԼԵՒ. — Զեմ կարծեր որ ինծի չափ զբաղած ըլլաք, սի-
րելի տօրթօռ . . . տեսէք միմիայն առտուընէ ի վեր ըրած
գործերս թուեմ, պիտի սարսափիք մնաք. ի՞նչ առտուընէ ի
վեր, կէս զիշերէն սկսայ, տօրթէօր, կէս զիշերուընէ . . .
այո՞ . . . երազիս մէջ ահազին դատ մը վարեցի. ծեռքս զըտ-
նուող դատերէն մէկը, ժամերով խօսեցայ, հակառակորդիս
փաստերը մէկիկ մէկեկ կոոր կտոր ըրի, դատաւորները հա-
մոզեցի, ընդհանուր դատախազին բերանը զոցեցի, վերջա-
պէս ինծի նպաստաւոր վնիու մը արձակուելու վրայ էր երբ
որ արթնցայ . . . այս յուզումէս եւ յոգնութենէս շնջասպառ,
անկողինէս վար ցատկեցի, անցայ զրասեղանիս առջեւ, ե-
րեք ու կէս ժամ անընդհատ զրեցի, ամբողջ Սողոմոն ա-
ղային ժառանգական դատին տօսիէն պատրաստեցի:

ՇԱՀ. — Սողոմոն աղա՞ն . . . այս առտու կանուխ ես ալ
հոն էի օրերասիօն մը կատարեցի, շատ յաջող անցաւ, վէր-
ըր կարգի դրի, կարեցի, կարկտեցի, զոցեցի, յետոյ Մար-
կոսեան Յակոր էֆէնտիէն լուր եկած էր . . .

ԼԵՒ. — Յակոր էֆէնտի՞ն . . . հուզուզի առջեւ այսօր մէկ
ամենակարեւոր դատը տեսնուեցաւ, քառասուն տարիէ ի

վեր առկախ մնացած դատ մը ունէր, ես երեք ժամուան
մէջ կտրեցի նետեցի:

ԳԱՌ. — Կեցցէ պէ՞ . . . ասանկ շառլաթան տօրթօռին ա-
սանկէվէզէ փաստաբան մը պէտք է (դռւս կ'ելլէ):

ԼԵՒ. — Հուզուզէն ելայ շիտակ թիճարէթ մտայ, չորս
ժամ ալ հոն դատավարեցի, Մամիկոնեան Սիմոն էֆէնտիին
դէմ խնամակալի հանգամանքով, անչափահաս Վարուենիկի
ազգականներուն կողմէն բացուած դատը որ . . .

ՇԱՀ. — Մամիկոնեան Սիմոն էֆէնտին . . . մարդը մեծ
վկոնագէ մը ազատեցի այս ցերեկ . . . կրնակին ճիշտ մէջտե-
ղը ուռեցը մը զոյցեր էր. բժիշկները բան մը չէին հաս-
կցեր, ես գացի, տեսայ, հասկցայ, ճեղբեցի, մաքրելէս ետքն
ալ մէջէն կէս օխայի չափ շաքար կորու ելաւ. վերջապէս
լմնցուցի այդ գործը եւ կոմանեան դեղարանը գացի . . .

ԼԵՒ. — Կոմանեան . . . անոր դէմ սոսկալի դատ մը
յանձնուած է ինծի . . . կ'երեւայ թէ սխալ զեղագիր մը շին-
ուեր է, որ քիչ մնացեր է մէկու մը մահուանը պատճառ
պիտի ըլլայ եղեր: Կոմանեանը կը պնդէ թէ յանցաւորը
տօրթօռն է, նոր եկած հայ բժիշկ մը, կ'երեւայ թէ համբակ
մէկը . . . դեռ անունը հաղորդած չէ ինծի. . .

ՇԱՀ. — (Նփոքած) Այդ խնդիրը ծանօթ է ինծի . . . դե-
ղագործին աշկերտն է յանցաւորը:

ԼԵՒ. — Ինծի հակառակը ճիշտ կ'երեւայ . . . ես այնպէս
համոզուած եմ որ յանցաւորը տօրթօռն է եւ պէտք է որ
խըստօրէն պատժուի, առնուազն երկու տարի բանտար-
կութիւն կայ:

ՇԱՀ. — Խնդիրեմ, խնդիրը լաւ չըննած վճիռ մի արձակէք:

ԼԵՒ. — (Մեկուսի) Բայց ինչո՞ւ կը յուզուի կոր . . .

ՏԵՍԻՒ. 1.

ՆՈՅՆՔ — ԵՒՓԻՄԷ

ԵՒՓ. — Օ՛, տօրթօռ, մէթը . . . բարի էք եկեր:

ՇԱՀ. — Բարի տեսանք Տիկին:

ԼԵՒ. — Բարի տեսանք:

ԵՒՓ. — Ի՞նչպէս էք նայինք տօքթէօր, մէթը . . .
 ՇԱԻ. — Միշտ հիւանդներու հետ, տիկին . . .
 ԼԵՒ. — Միշտ դատերու հետ, տիկին . . .
 ԵՒՓ. — Ուրեմն միշտ չափազանց զբաղած էք:
 ԼԵՒ. — Օ՞հ . . . այո՛, այո՛ . . .
 ՇԱԻ. — Այո՛ այո՛ . . . մէկ հիւանդէն միւսը . . .
 ԼԵՒ. — Մէկ դատէն մէկալը . . .
 ՇԱԻ. — Ֆրանսական հիւանդանոցէն՝ Յունականը . . .
 ԼԵՒ. — Հուգուգէն՝ թիճարէթ . . .
 ՇԱԻ. — Տունէն՝ դեղարան . . .
 ԼԵՒ. — Պիւռօյէն՝ դատարան . . .
 ՇԱԻ. — Առտուն օքէռամիօն մը . . .
 ԼԵՒ. — Ցերեկը դատավարութիւն մը . . .
 ՇԱԻ. — Իրիկունը քօնիլթամիօն մը . . .
 ԼԵՒ. — Գիշերը քօնքիւ զիօն պատրաստել . . .
 ՇԱԻ. — Դեղագիր . . .
 ԼԵՒ. — Դատավճիռ . . .
 ՇԱԻ. — Մէկը սաթլընանէն պառկած . . .
 ԼԵՒ. — Միւսը սնանկացած . . .
 ՇԱԻ. — Որը փորին մէջ ուռեցը մը ունի . . .
 ԼԵՒ. — Որը աներոզը դէմ դատ մը ունի . . .
 ՇԱԻ. — Վերջապէս չերկնցնեմ, զլուխ . . .
 ԼԵՒ. — Քերելու . . .
 ՇԱԻ. — Ժամանակ . . .
 ԼԵՒ. — Չունինք . . .

ՏԵՍԻ. Ը.

ՆՈՅՆՔ — ԱԽՍԱԿ — ՏԵՐԱՆ — ՈՂՈՍՏՈՎ — ՎԱՀԱՆ — ԳԱՌՆԻԿ
 ԱԽՍ. — (Հիւերը ներս մացնելով)՝ բամմեցէք տիարք:
 ՏԵՐ. — (Բարեւներ, խոնարհութիւններ, Ռուսովը Եւփի-
 մէխն ներկայացնելով) Տիկին եւ պարոնայք, պատիւ ունիմ
 Զեզ ներկայացներու պարոն Արզար Նիկոլայոս Ռուսով Մէ-
 լիք տէք Դաղարեանց, Կովկասէն նոր եկած համալսարանա-

կան մը. Թիֆլիսի զարգացեալ երիտասարդութեան ամենէն
 փայլուն ներկայացուցիչներէն . . . տիկին Եւփիմէ, տանտի-
 րունին, Պօլոյ Էնտէլիգէնտ սալօններուն ամենէն փայլուն
 զարդերէն մէկը . . .

ԵՒՓ. — Չափազանց երջանիկ եմ ձեզի ճանչնալուս:

ՌՈՍ. — Ես էլ նմանապէս . . . միայն տիկին պէտք է նե-
 րում խնդրեմ ձեզանից իմ շորերի մասին . . . հէնց երէկ
 հասել եմ Պոլիս, սեւ շորերը տակաւին մաքսումն են մնա-
 ցել, պէտք է վաղը գնամ վեր առնեմ . . .

ԳԱՌ. — (Մեկուսի) Աս պակաս էք . . . ի՞նչ պիչիմ լեզու
 է պէ, ի՞նչ կ'ըսէ կոր . . . Մագսուտին սեւ շորերը ի՞նչ պի-
 տի ըլլայ . . . (գուրս կ'ելլէ)

ՇԱԻ. — Տիկին ձեր ազնիւ ամուսինը ո՞ւր է . . . արդեօք հոս
 չէ . . .

ԵՒՓ. — Զէ, քիչ մը տկար ըլլալուն իր ննջասենեակն է:

ՇԱԻ. — Տկա՞ր է . . . ուրեմն քովը երթամ:

ԵՒՓ. — (Դող ելլելով) Զէ, տօքթէօր անհանգիստ մի
 ըլլաք, բան մը չէ . . . կարելի է բոլորովին անցած է, հիմայ
 կուգայ . . . (ծագելով) արդէն, սիրելի տօքթէօր, կարծեմ այս
 իրիկուն բժշկութիւն ընելու եկած չէք . . .

ՇԱԻ. — Անշուշտ . . . բայց եւ այնպէս . . .

ՏԵՐ. — Տիկին, կ'ուզէ՞ք որ անմիջապէս մեր ներկայա-
 ցումովը զբաղինք, խօսակցութիւնը վերջի կը ձգենք:

ԵՒՓ. — Ինչո՞ւ չէ . . . արդէն ես ալ անհամբեր եմ:

ՀԻՒՐԵՐԸ. — Այո՛, այո՛ . . . սկսինք . . .

ՏԵՐ. — Ուրեմն բեմը պատրաստենք:

ԵՒՓ. — Արդէն պատրաստուած է . . .

ՏԵՐ. — Խաղիս ոգին անշուշտ լաւ մը ըմբռնած էք . . .
 իմ նիւթս է համազրական ամփոփ պատկերի մը մէջ մարդ-
 կութեան ներկայացնել արդի ընկերութիւնը մրցակցաբար
 վարող երեք զլիսաւոր ուժերը, այն է, արուեստ եւ զբակա-
 նութիւն, զինուորականութիւն եւ վաճառականութիւն. այ-
 սինքն իտէալը, բարին, գեղեցիկը եւ ճշմարիտը, նիսթական

բիրտ ուժը եւ դրամը . . . իտէալը ազնուօրէն պիտի ներկայացնէ տիկին Եւփիմէ, զինուորականութիւնը դիւցազնօրէն պարոն Վահան, իսկ վաճառականութիւնը ծեր խոնարհ ծառան . . . օ՛ն սկսինք գործի (Դերակատարեները կը ծրագուին ու բեմ կ'ելլեն, հիւերեն ալ կը շարուին ու կը նոտին):

ԵՒՓ.—Ա՛ն հողիին երկնասլաց թուքքը իրականութեան եւ նիւթին ճախճախուտ տափակութիւններէն դէպի իտէալին ծիւնապատ Մասիսները . . .

ՀԵՒՓ.—Կեցցէ՛ (Ճափեր)

Վ.Ա.Հ.—(Սուրբ ձեռքը շարժելով) Յառաջ, յառաջ դէպի արիւնի եւ նախնիրի եւ դիւցազնութեան նուիրական դաշտերը . . . ո՛վ իմ սիրական սուրս, ազատութեան պողպատեայ փայլակ, եկուր որ համբուրեմ զքեզ ու թող այս համբոյը խօսք կապի օղակ մը ըլլայ մեր ճակատագիրները յաւիտնօրէն իրարու նշանող: (Սուրբ կը համբուրէ):

Ո.Ո.Ս.—Մենք որ սրանց հոսհոսներ ենք անուանում, իրաւոնք ունինք եղել.

ՏԵՐ.—(Ձեռքը կանգուն մը եւ կտոր մը կտաւ բռնած) Ահա կանգունը եւ ահա կտաւը . . . կտաւ . . . ո՛վ բաղաքակրթութեան եւ խաղաղութեան հրեշտակ . . . ո՛վ կտաւ, զքեզ արդեօք ո՞վ գտաւ . . . քննէ է որ կը շնուին մեր հանգըստաւէտ անկողիններուն սաւանները, խաղաղութեան դրշակները, բազմոցներուն երեսը, մեր շապիկները ու պատանքները, մեր հարսանիաց զարդազգեատները, եւ սուզի հանդերձանքը . . . դուն անհուն ես, անսահման ես արարչութեան պէս . . . եւ զքեզ միայն այս կանգունը կրնայ չափել (կանգունը վեր առնելով) ո՞վ կանգուն, նախախնամութեան խորհուրդներէն զատ կա՞յ բան մը որ չի կարենաս չափել . . .

Վ.Ա.Հ.—Կորի՛ր աչքիս առջեւէն, ո՞վ անարգ գործիք շահու եւ կեղծիքի, որչափ ատեն որ դուն կանգուն մնաս, յուսարեկ պիտի մնան բոլոր դիւցազնական խանդերը . . . բանի որ առիթը ներկայացաւ, պէտք է որ արժանի պա-

տիժդ կրես, օ՛ն յասպարէզ մենամարտի (սուրբ վեր կը բարձրանայ):

ՏԵՐ.—Ո՛վ անագորոյն գործիք մահու եւ աւերածի պըղծութեան:

ԵՒՓ.—(Երկուէին մէջ կը բռնէ ծաղկեալ Բնարը) Օն, եղբարը զարկէք, եթէ կը համարծակիք այս ներդաշնակութեան թրթուռն գործիքին, զարկէք բայց մտիկ ըրէք անոր խաղաղութեան եւ հաշտութեան երգը (Դուրսէն նուազի մը ձայն կը լսուի եւ կամաց կամաց սուրբ ու կանգունը կ'իջնան ձեռքերէն, ախոյեանները զլուխնին կը ծուն, ի վերջոյն ծունը կուզան. Եւփ. իւր զլխու պատկը անոնց գլխուն կը դնէ: Մափահարութիւն. կեցցէներ. Արբին աղա սարաափած դուրս կը նետուի սենեակէն զիւերազգեատով, զլուխը ուսկութա, ձեռքը մօմ մը:

ՏԵՍԻ. Թ.

ՆՈՅՆՔ—ԱՐԹԻՆ ԱՊԱ

ԱՐԹ.—Էֆթիկ, ի՞նչ խախքութիւն է աս, ի՞նչ . . . ի՞նչ կ'ըլլաք կոր, ո՞ւր ենք . . . մէյ մը սա տեղէն վար իշիք նայմ . . . հիմա կուզամ քեզ օտքիս տակը կ'առնեմ:

ԵՒՓ.—Սմուսինս, Բասքալը, զիշերազգեատով՝ ուսկուֆայով ահ . . . (Մարելու պէս կ'ըլլայ. Տիրան եւ Վահան քեւերնուն մէջը կ'առնեն զինքը):

ԱՐԹ.—Ոտքի ելի՛ր, բեզի կ'ըսիմ կոր, չնէ հիմա օրթալըիս տակն ու վրայ կ'ընեմ: (Եւփ. դուրս կը հանեն):

Ո.Ո.Ս.—(Տօքորին) Պարոնը շատ լաւ է կատարում իւր նախանձու ամուսնոյ ոօլան.. կատարեալ միմիքալով եւ . . .

ՇԱԻ.—Ի՞նչ ոօլա, ի՞նչ միմիքա. . .

ԱՐԹ.—(Էմիին վրայ յառաջանալով եւ ծափանարելով) Պրավո պէէ, ափէրիմ.. թուն խալիպնուդ խըյափէթնուուդ, չամքցած չխալնածներ . . . թուն ձեր ուսմունքին ալ, թէրպիցէին ալ, ձեր Բարիզին ալ, ալափրանկային ալ, ձեր տօրթութեան ալ, ալօքաթութեանն ալ, զագէթանութեանն ալ,

վարժապետութեանն ալ... թո՛ւ... մօրուքներնէ՞ղ, պըյշիներ-նէ՞ղ ալ չէք ամինար կոր պէ... իմին տունս Շահզատէ պաշրին թէաթրօ՞ն է չէնէ մի Պէյոլլուկի շանթանները, աս ինչ խախսկութիւն, աս ի՞նչ խայտառակութիւն է պէ, մահալլէն պիւթիւն օտք ելաւ, քունիս մէջէն տափտուրի եկայ... մէկ բաթըրտը մը քի... կը կործանի՞նք կոր, կրա՞կ կայ, մա՞րդ կը մեռցնեն կոր, մարդ կը մեռնի կոր, վերջին դատաստանին օ՞րն է, ի՞նչ է ըսի... չէ մէկէր մեր միւսիւները թէաթրօ կը խաղան կոր եղեր... թո՛ւ չամցածներ ամա խապահաթը ծերինը չէ, խապահաթը մեր կնիկ օլաճա-խինն է քի ծեզի պէս միսաֆիրը զաւակները կըլոխը ժողվեր է տէ ասանկ ոէ զիլութիւններ կ'ընէ... իմ քառասուն տար-ուան պատիւս մէկ փարայի րոթեր...

Ա.Ի. —Պարո՞ն, կարծեմ նախատական բառեր գործա-ծեցիք որուն համար պատիւ կը պահանջեմ...

Ա.ՐԹ. —Ո՞ր պատիւդ ծօ՛... դուն ո՞վ պատիւ ունեցողը ով...

ԼԵՒ. —Լսեցի՞ք, պարոններ, ինծի եղած նախատինը (սոսիկն կը հանէ եւ բաներ մը կը գրէ) վկայ է՞ք եա. . . պարո՞ն, դատարանին առջև կը տեսնուինք:

Ա.ՐԹ. —Տէֆ եղեր սըկէ միւգէվիր, ճիւպակէսիզ ավօքաթ տուն ա. . . սըվոր նայէ, սա քէբազէլին. դատ պիտի բա-նայ եղեր:

ԼԵՒ. —(Տօսիկն մոռնալով դուրս ելլալու ատեն) Կը տես-նուի՞նք, կը տեսնուինք:

Ա.ՐԹ. —(Նաւարօնի բոլ երբալով) Սա դուռը կը տես-նա՞ս կոր. հայտէ նայիմ, հէմ մէյ մը տահա աս դուռին է-շիկէն ներս մտնաս նէ օտքդ կը կոտրեմ...

ՇԱՀ. —(Բմձիծաղով) Արթին աղա ամենքը կրնան եր-թալ, բայց ես պէտք է որ մնամ, բժիշկին պարտականու-թիւնը կը պահանջէ որ ըլ բաժնուի իր հիւանդին քովէն, անանկ ատեն մը մանաւանդ ուր ամենէն աւելի պէտք ունի իր խնամքին:

Ա.ՐԹ. —Ճէնէլլէմ եղեր սաստեղէն, դո՛ւրս դո՛ւրս... պա-

կաս ըլլայ քեզի պէս տօքթօռը: (Թեւէն բոնելով դեպի դուրս կ'առաջնորդէ)

ՇԱՀ. —(Գայրացած) Պարո՞ն, կը համարձակի՞ք բժիշկի մը վրայ բռնութիւն բանեցնել. լաւ մտածեցէք միւսիւ Բասքալ: Ա.ՐԹ. —Բասքալը դուն ես, բայլաջօ սուրաթլը:

ՇԱՀ. —Լաւ մտածեցէք, ես կ'երթամ այս տեղէն, բայց մի մոռնաք ըսածս. տարի մը չանցած դուք ալ անդիի աշ-խարհ կ'երթաք շնորհիւ ծեր արանտիսիտին, զոր ես միայն կընայի բուժել... մնաք բարով: (Դուրս կ'ելլէ)

Ա.ՐԹ. —Ատ ալ ճամբեցինք...

Վ.Ա.Հ. —(Հեգնօրէն) Մնաք բարով Արթին աղա, որքան որ անհանգիստ ըրինք նէ ներեցէք... (Դուրս կ'ելլէ)

Ա.ՐԹ. —Ատ ալ կընաց (Տիրանին) դուն ի՞նչ կեցեր ես... տուն ալ բայրդ կ'ուզե՞ս կոր...

ՑԻՐ. —Ես կեցեր եմ եւ մինչեւ վերջը պիտի կենամ որ-պէսզի այս եղածները լաւ մը տեսնեմ, քննեմ, ուսումնասի-րեմ, եւ վաղը լրազրիս մէջ քեզի վերջն վար խայտառակեմ:

Ա.ՐԹ. —Խայտառակը դուն ես...

ՑԻՐ. —Որովհետեւ, պարո՞ն, դուք իրաւունք չունիք նա-խատելու ծեր հիւրերը, որոնց ներկայութիւնը պատիւ մըն է ծեր տան համար:

Ա.ՐԹ. —Քեզի պահէ ատ պատիւը...

ՑԻՐ. —Դուք այս իրիկուն չարաչար նախատեցիք քաղա-քակրթեալ ընկերութեան մեծագոյն ներկայացուցիչներէն մա-մուլի մարդը՝ այսինքն ես. գիտութեան մարդը՝ տօքթօռ Շաւարշ, իրաւունքի մարդը՝ մէթր Դերձակեան. դաստիա-րակութեան մարդը՝ միւսիւ Վահանը...

Ա.ՐԹ. —Ատ քու բոլոր մարդիկդ բապունիս հետ չեմ փոխեր:

• ՑԻՐ. —Մնաք բարով, վազը կը տեսնուինք... թերթիս միջոցաւ: (Դուրս կ'ելլէ)

Ա.ՐԹ. —Տէֆ եղեր սըկէ մայմուն սուռաթլը հէրիֆ դուն ալ... (Թոսով այս տեսարանին՝ անկիւն մը բառուած կը դիտէ գլխու երերումներով, Արթին ինքնինքը մինակ կարծե-

լով) Օ՛խ . . . հէլէ օրթալըսը թէմըզցուցինք, տասը տարի է աս փըսանթին կը պէրէի կոր, ասօր մուրատիս հասայ- սա ջէօբտէն չէլպիները աւել ֆարաշով հէլէ դուրս նետե- ցինք . . . տասը տարի ակռայ կը կոճտէի, մէկ սաաթէն պէ էօնըս հանեցի . . . օխ սիրտս պաղչկեցաւ պէ (կը նսի) հախ չունի՞մ մի ամա . . .

Ա.Ռ.Ս.—(Ծափահարելով) Պոազօ . . .

Ա.Ր.Թ.—Ծօ տահա մարդ մնացեր է . . . աս ո՞վ է . . .

Ո.Ռ.Ս.—(Ձեռքը երկնցնելով) Թոյլ տուէք ինծ իմ կօմբ- միմնթները յայտնել ծեզ. շատ լաւ կատարում էք ծեր ոօ- լան, երեւի դա Պօլսական կեանքից վեր առնուած մի պիէ- սա է . . . ախեր չեմ հասկանում . . . ասացէք խնդրեմ, աւարտել է ներկայացումը, թէ չէ մի վերջին տեսարան էլ կայ:

Ա.Ր.Թ.—Ի՞նչ կ'ըսես կոր պէ . . . աս զիւպպէն ուրտեղէն ելաւ . . . ո՞վ ես տուն միւսիւ . . .

Ո.Ռ.Ս.—Ես Կովկասից հէնց երէկ առաւոտ ժամանած մի համալսարանական եմ եւ կուտում եմ Արգար Նիկողա- յոս Ռոստով Մէլիք Տէր Ղազարեանց . . .

Ա.Ր.Թ.—Աս ի՞նչ խալապալըսը անուն է: (Տիրան ներա կը մնին)

Տիր.՝ Հա՛, հո՞ս էք եղեր պարոն Ռոստով, ես ալ ծեզ կը փնտում, եկէք շուտով դուրս ելինք, աս տունէն:

Ո.Ռ.Ս.—Ի՞նչ, պիէսան վերջացած . . . ո՞ւր են միւս ար- թէոները:

Տիր.՝ Ի՞նչ պիէսաս . . .

Լեհ.՝ (Ներս մննելով) Տօսիէս, պարո՞ն, տօսիէս, այն- չափ բարկութեամբ դուրս ելայ որ հոս եմ մոոցեր, կարեւոր թուղթեր կան մէջը, վաղուան դատերուս վերաբերեալ:

Ա.Ր.Թ.—Աս ի՞նչ է ծօ, նորէն կուգան կոր . . .

Ո.Ռ.Ս.—(Իր տեղը անցնելով մեկուսի) Երեւի պիէսան չէ աւարտել, մեր տեղը անցնինք, տեսնենք վերջին տեսարանը ի՞նչէս դուրս կ'զայ . . .

ՎԱՀ.՝ (Ներս մննելով) Ներեցէք պարոն Արգար Նիկո-

լայէլիչ Ռոստով Մէլիք Տէր Ղազարեանց, մոոցայ ծեզմէ հրաժեշտ առնելու մնաք բարով, անշուշտ նորէն կը տես- նուինք:

Ո.Ռ.Ս.—Ախեր մեկնում էք, ալ դեր չունէք պիէսայում: (Նաւար ներս կը մնին)

Ա.Ր.Թ.—(Կատղած) Ծօ' աս ի՞նչ օյին է, նորէն լեցուե- ցան . . . ես հիմա անոնց Ղախէն կուգամ:

ՇԱՀ.՝ (Արքին աղային) Պարոն, վիզիթաներս, տասը այցելութիւն ըրած եմ կէս կէս ոսկիէն հինգ ոսկի կ'ընէ, ա- լօ՞ն շուտով վճարեցէք . . .

Ա.Ր.Թ.—Կեցիր երթամ պերեմ: (Բարկուրեամբ դուրս կ'ելլին)

ՇԱՀ.՝ Փախսինք, արանտիսիտը բռնեց: (Դուրս կ'ելլին)

Ո.Ռ.Ս.—(Ծափահարելով) Ես տրամա կարծում էի, բայց երեւի կօմէտիա է . . . ներողութիւն պարոն, պիէսան ա- ւարտել է . . . (Արքին աղա բեմ կուգայ ձեռքը գաւազան մը առած):

Ա.Ր.Թ.—Ծօ դուն ի՞նչ երկու սահաթ է թութիսալի պէս փակեր խամբա տիւտիւկլէմիշ կ'ընես կոր պէ՛ հէրիփ . . . դուրս ելիր սրտեղէն:

Ո.Ռ.Ս.—Երեւի պիէսայի պահանջքն է դա . . . (Կամաց կամաց կ'ելլին):

Ա.Ր.Թ.—Էօ՛փ պէ՛, վայ շունշանորդիներ վայ:

Ո.Ռ.Ս.—(Ներս մննելով) Բայց խնդրեմ ասացէք պիէսան աւարտել է:

Ա.Ր.Թ.—Ծօ տահա հո՞ս ես . . . (Բարկուրեամբ վրան կը վազի)

Գ. ԱՐԱՐՈՒԱԾ

ՀԱՇՑՈՒԹԻՒՆ

Տեսարանը Ա. վարագոյրը կը ներկայացնէ

ՏԵՍԻ. Ա.

Ո-Զ

Ո-Զ.—(Առանձին) Նորէն երկար բարակ վիճաբանութիւն մը ունեցայ հօրս հետ . . . իրեն հասկցուցի որ Ազրիպաս չեմ ուզեր. սաստիկ բարկացաւ, հօրս քովէն ելայ մայրս օձիքէս բռնեց. դեռ տօքթէօր Շաւարշը միտքէն չէ հանած, ինչ ընկելս չեմ զիտեր... բայց չէ ըլլա՛ր, չեմ ուզե՛ր, չեմ ուզե՛ր, ոչ Ազրիպասը պիտի ըլլայ իմ ամուսինս, ոչ այ տօքթէօր Շաւարշը... աւելի լաւ կը համարիմ անձնասպան ըլլալ քան թէ իմ սրտիս ջ'ընտրած ճաշակով, բնաւորութեամբ, դաստիարակութեամբ ինծի բոլորովին հակառակ մարդու հետ ամուսնանալ... ինչ մեծ դժբախտութիւններ կրնան ծագի անյարմար ամուսնութիւններէ, ծնողաց օրինակը ահա մէջտեղն է, ամէն օր վէճ, ամէն օր կուլ. նախատինք իրար ճնապնակ, իրար վերաւորել, սրտադող իրար անցում, վերջապէս դժոխը եւ կ'ուզն զիս ալ նետել այդ դժոխքին մէջ... չէ, չէ չպիտի մտնամ... իմ երաղս, իմ իտէալս է, ամուսնութիւն մը փոխադարձ սիրոյ եւ հասկացողութեան վրայ հիմնուած իրարու գաղափարակից սրտակից, էակներու լծորդութիւն մը, որ տարինները հետզհետէ ամրապնդեն փոխանակ, լուծելու. եւ այս միայն չի բաւեր, այս չէ միայն ըստ իս երջանիկ ամուսնութեան մը ամբողջ դրամագլուխը... նիւթականն ալ պէտք չէ մոռնալ. ես անանկ հիշակուան աղջիկներուն պէս ցնորական գաղափարներ չունիմ, կուզնմ որ իմ ամուսինս հոգիի մը եւ մտրի մը հետ խանութ մ'ալ ունենայ, ուսումնական ըլլայ, ազնիւ ըլլայ, բայց նաեւ գործի մարդ ըլլայ. առանց Ազրիպասին նմանելու բարեկիրթ ըլլայ, առանց իմաստակութեան... վերջապէս չի նմանի սա տօքթէօր Շաւարշին պէս զէվզէկներուն... ա՞հ Տիգրանս... ահաւասիկ իտէալիս համապատասխանող միակ ամուսինը... գործունեայ, դրական, խելացի, միեւնոյն ատեն մեծ զարգացումի տէր, ազնիւ զգացումներով բարձր գաղափարներով:

— 37 —

ՏԵՍԻ. Զ.

Ո-Զ — ԳԱՌՆԻԿ

ԳԱՌ. — Բարի լոյս Վարդուհի, մինա՞կ ես...

Ո-Զ. — Բարեւ մօրեղբայր... ա՞հ ի՞նչ պիտի ըլլայ իմ վիճակս մէկ կողմէն հայրս ոտք կը կոխէ որ Ազրիպաս աղան առնեմ, մայրս տօքթէօր Շաւարշը, իսկ սիրոս ալ կը պնդէ որ Տիգրանը առնեմ... ա՞խ ի՞նչ ընեմ մօրեղբայր դուն ազատէ ինծի այս յուսահատ վիճակէս... բաւական ատեն է Տիգրանէն լուր չունինք. ի՞նչ ըրաւ գործը յաջողցուց, չեմ զիտեր...

ԳԱՌ. — Առ սա նամակը տէ կարդա, աղջիկս...

Ո-Զ. — (Վրան նայելով) Տիգրանէն է... (կ'սկսի բարձրաձայն կարդալ.)

«Միրելի Գառնիկ աղա»

«Կուգամ այսօր յաղթութիւն աւետելու, վերջապէս երեք ստարուան դիւցազնական ջանքերս յաջողութեամբ պսակուեցան. երէկ իմ փափաքիս հասայ պայմանազրութիւն մը «կնքեցի վարպետիս հետ. որով այլեւս փոխանակ իր պաշտօնեան ըլլալու՝ իր ընկերն եմ. Ալ իիմա ճակատաբաց «կրնամ ներկայանալ եւ խնդրել Վարդուհիս ծեռքը, որով հետեւ կը յուսամ որ ոչ Արթին աղան եւ ոչ ալ տիկն աեւիմէն կրնան առարկութիւն մը ընել մեր ամուսնութեան դէմ, եւ ըսէր իրեն որ երջանկութեան օրը յուսացածէն աւելի մօտ է»:

— Ահ... վերջապէս :

ԳԱՌ. — Ես քեզի չէի ըսեր կոր սր յոյսդ չի կտրես:

Ո-Զ. — Բայց հայրս, Ազրիպաս աղան:

ԳԱՌ. — Խօսքը մէջերնիս, կարծեմ թէ գործերը աւրուած են, մնանկանալու վրայ է, եթէ մինչեւ իիմա չէ սնանկացած:

Ո-Զ. — Ո՞հ ինչ լաւ լուր... է տօքթէօր Շաւարշը:

ԳԱՌ. — Անոր ալ զուխը փորձանք մը կայ, կարծեմ ասոր վաղը ծակը պիտի երթայ քիչ մըն ալ հոն տեղի հիւնդներուն նայելու:

Ո-Զ. — Ի՞նչ կ'ըսես մօրեղբայր . . .

Գ.Ա.Ռ.—Աղէկ աղէկ հասկցայ (մեկուսի) ասոր տակը բան մը կայ ամմա. կեցիր նայինք. էլակթուէ օրթան կ'ելլայ... է՛ գործերը նա՞սը են Ազրիպաս աղա... իմացայ քի օրթալրիսը քէսատ է եղեր...

Ա.Գ.Ր.—Ճատ քէսատ է Գառնիկ աղա, շատ քէսատ... ինչ էնէ ուրիշ ատեն կը խօսինք, հիմա աճէլէ գործ մը ունիմ. աֆ կ'ընես... մնաս բարով...

Գ.Ա.Ռ.—Գնա՛ բնա՛, գործիդ նայէ... երթաս բարով. (Ազրիպաս կ'ելլէ) մարդուն հիյէթին թէք ջնաւնկցայ, մութլախ թօփը նետած է կամ պիտի նետէ... ասոնք ալ մաղազային թուղթերը ըլլալու են (սետուկին բով կ'երայ). ծօ բալինքն ալ վրան մոռցեր է, մարդը բիւսրիթին շաշրրմիշ է ըրեր... բանանք նայինք... ծօ՛... բոլորը տետրակներ, թուղթեր... հասկցանք, խանութէն փախցուցեր է... (կը գոյէ) Արթին աղան գար տէ խապար տայինք:

ՏԵՍԻ Ա.

Գ.Ա.Ռ.ԻԿ—ՍԻՍԱԿ—ՇԱՀԱՐԾ

ՍԻՄ.—(Ներս մժնալով) Տօքթէ օր Շաւարշ: (դուրս կ'ելլէ)

Գ.Ա.Ռ.—Ծօ՛ աս տահա կը պտտի կոր, հարիսը չէ մտեր:

ՇԱՀ.—Ռւժգնութեամբ ներս կը մժնէ եւ Գառնիկ աղան չտեսնալով կ'երայ բիկնաբուխն վրայ կ'իյնայ) Ա՛հ, այս անգամ հապը կլեցին...

Գ.Ա.Ռ.—Ի՞նչ է ան տօքթէօր, բահաթսլո՞գ էք ի՞նչ ունիք... քիչ մը թէւալը կ'երեւաք կոր:

ՇԱՀ.—(Մէկուսի) Վա՛յ առանձին չիմ եղեր... բարեւ, ի՞նչպէս էք, աղէ՞կ էք, որպիսութիւննիդ ի՞նչպէ՞ս է... առողջական վիճակնիդ լաւ է, տիկինը ի՞նչպէս է... օրիորդը ի՞նչպէս է, Արթին աղան...

Գ.Ա.Ռ.—Ամէնքս ալ ողջ առողջ ենք, փառք Աստուծոյ... բայց դուք հիւանդ կ'երեւաք կոր... ի՞նչ հապէ որ կլեր էք:

ՇԱՀ.—(Նփորած) Հա բան... բան չէ... հապ չէ... այսինքն... այո՛ հապ, զլուխս կը ցաւէր կոր տէ անթիբիուխն առի, ես ալ թէւ ուրիշներուն միշտ հապ տուած եմ, բայց ես չէի կլած երրէք, մանաւանդ ասանկ հապ մը...

ՏԵՍԻ Պ.

ՆՈՅՆՔ—ՍԻՍԱԿ

ՍԻՄ.—(Ստելլով) Պարոն Գառնիկ, տիար Ազրիպասը մնտուկով մը եկեր ծեզ տեսնել կ'ուզէ կոր...

Գ.Ա.Ռ.—Թող ներս գայ... (Սիսակ դուրս կ'ելլէ, մեկուսի) ծայրը փրթաւ նայինք ի՞նչ է:

Ո.Օ.Զ.—Ես կ'երթամ (դուրս կ'ելլէ):

ՏԵՍԻ Պ.

Գ.Ա.Ռ.ԻԿ—Ա.Գ.Ա.—Ա.Գ.ՐԻՊԱՍ

(Ետեւեն սետուկ մը ներս կը բերեն)

Գ.Ա.Ռ.—Ենք է Ազրիպաս աղա...

Ա.Գ.Ր.—(Սետուկը բերողներուն) Հոս դրէք սանկ... խեր է ըսենք որ խեր ըլլայ Գառնիկ աղա... Արթին աղան ո՞ւր է հոս չէ...

Գ.Ա.Ռ.—Դուրս ելաւ ի՞նչ պիտի ըսէիր:

Ա.Գ.Ր.—Ես զաթը խօսած եմ իրեն, սա մնտուկը ծեզի պահ պիտի տամ քիչ մը տաեն...

Գ.Ա.Ռ.—Մէջը ի՞նչ կայ որ...

Ա.Գ.Ր.—Թախարմ մը հին սինէտներ, գործի թուղթեր, ընտանեկան գրութիւններ... գեղ կ'երթամ կոր, կէօց ըրի, նայեցայ քի սա մնտուկը հետո առնեմ զօր պիտի ըլլայ. մէկալ օր Արթին աղային բաիքի քեզի դրկեմ. թէք աղէկ կ'ըլլայ ըսաւ, մննք տեղ ունինք ըսաւ:

ԳԱՌ.—Այո՛, այո՛ կերեւայ կոր...

ՇԱԻ.—Բայց ինչ որ է... խսդիքը այն չէ, արդեօք տիկինը կրնա՞մ վայրկեան մը տեսնալ, շատ կարեւոր է, անհրաժեշտ է...

ԳԱՌ.—Շատ աղէկ երթամ իմաց տամ... (դուրս կելլայ)

ՇԱԻ.—(Առանձին) Այո՛ կլլեցին հապը, ո՞ւր տեղէն ալ այդ փորձանքը գլուխս եկաւ բաւական աշխատեցայ որ յանձնաքը դեղագործին աշկերտին գլուխը փաթթեմ բայց... չեղաւ եւ վերջապէս զիս դատապարտեցին... այո՛ զիս տօքթէօր Շաւարշ, տը լա ֆաքիլթէ տը Բարի, էքս էնթէլըն տը լորիթալ տը լա շարիթէ... այսօրուան օրս վեց ամիս բանտարկութեան դատապարտուած եմ... ծերբակալման հրամանագիրը եկած է արդէն, ոստիկաններն ալ ետեւէս ինկած են, պատուհանէս տեսայ եւ պարտէզին դուռնէն հազիւ կրցայ կծիկը դնել... կառք մը առի եւ շիտակ հոս եկայ, հիմակ նայինք կրնանք հոս քանի մը ժամ խօսակցութեան բռնուիլ տիկին եւ փիմէին հետ. մինչեւ որ ոստիկանները հետքս կորսնցնեն եւ վաղը պէտք է որ մէսաժրուիով անպատճառ եւրոպա մեկնիմ, չնէ քանի բուրդ է...

ՏԵՍԻԼ. Զ.

ՇԱՒԱՐԾ—ԵՒԹԻՄԵ

ԵՒԹ.—Օ՛ տօքթէօր դո՞ւք էք... այն աղետակի զիշերէն ի վեր զիրաք չտեսանք, արդեօք ո՞րքան վշտացած էք մեզի դէմ, ներողութիւն կը խնդրեմ ամուսնոյս կրշտ վարմունքին համար:

ՇԱԻ.—Զ'արժեք տիկին, ես այդ դէպքին քնաւ կարեւորութիւն չտուի, մոռցած եմ արդէն:

ԵՒԹ.—Որբա՞ն ազնիւ էք... ծեզի այնպէս կը վայէ ըսել:

ՇԱԻ.—Հաւատացէք տիկին ես այդ բանը բժիշկի աքբով դիտեցի, ես ծեր ամուսնոյն ըրածին մէջ պարզապէս իր հիւանդութեան՝ այսինքն՝ արանտիսիթի մէջ զրգութեան նշանը միայն տեսայ եւ ոչ այլ ինչ... մենք բժիշկներս վարժուած ենք այս տեսակ բաներու. իմ ցաւս այն է միայն որ, ծեր սիրելի ամուսնոյն հիւանդութիւներ լաւ մը չբուժած կը մեկնիմ:

ԵՒԹ.—Կը մեկնիր... դէպի ո՞ւր, տէ՛ր Աստուած:

ՇԱԻ.—Եւրոպա՛... Վիշննա բժշկական համաժողով մը պիտի գումարուի մօտերս. ինծի ալ հրաէը եկաւ Վիրխովի կողմէ, կ'երթամ կոր... եկայ հրաժեշտի ողջոյններս ծեզի մատուցանել:

ՏԵՍԻԼ. Է.

ՆՈՅՆՔ—ՍԻՍԱԿ

ՍԻՍ.—(Դող ելած) Տիկին, տօքթէօր, ահուելի բան մը... միաստարան մը, ոստիկաններ, մըխաթար մը, ջաւուշներ, դրան մարդեր, վերջապէս վարն են... եկան...

ՇԱԻ.—(Մեկուսք) Վա՛յ, ինծի համար է, օծիքը ծեռք տուինք:

ԵՒԹ.—(Սարսափած) Ոստիկաններ մեր տունը:

ՇԱԻ.—Այո տիկին դող մ'ելլար... գիտեմ խնդիրը... ոստիկանութեան նախարարը քոլէրայէ բռնուած է, երեք օրէ ի վեր ինձի լուր կը դրէկէ կոր, ես ալ կը վախնամ չեմ երթար կոր... մահու եւ կենաց ինդիր է եւ չեմ ուզեր եւրոպա երթալէս առաջ մեռնիլ, կ'երեւայ թէ ճարահատած ոստիկան դրէկը է ետեւէս զիս բռնի տանելու համար, դուք հոգ մի ընէք, միայն ինծի պահուցտելու տեղ մը քանի մը վայրկեան միայն... (չորս կողմը կը նայի խնետուկը կը տեսնի) հա՛ այս մնտուկը գործիս կուզայ... (կը բանայ) ներողութիւն կը խնդրեմ տիկին, ցտեսութիւն կը մենայ մէջը ու կը գոցէ:)

ԵՒԹ.—Տէր Աստուած ի՞նչեր կ'ըլլանք կոր... բայց տօքթէօր...

ՏԵՍԻԼ. Ը.

ՆՈՅՆՔ—ԳԱՌՆԻԿ

ԳԱՌ.—(Մենելով) էֆթիք, հայտէ շուտով սենեակդ բաշտէ, տուններնիս կոխուեցաւ, խուզարկութիւն պիտի ըլլայ ոստիկանները վեր կելլան կոր...

ԵՒԹ.—Ահ, ինչ կ'անցնի կը դառնայ կոր արդեօք, տէր Աստուած, միւսիւ բասքալն ալ հոս չէ...

ԳԱՌ.—(Հրելավ) Գնա՛, գնա՛, կուզան կոր (Եւֆ. կերթայ)

ՏԵՍԻԼ. Թ.

ԼԵՒՈՆ—ՄՈՒԽԹԱՐ—ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ—ԴԱՏԱՐԱՆԻ
ՊԱՇՏՈՆԵԱՅՑ—ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆ—ՍԻՍԱԿ—ԳԱՌՆԻԿ

ԼԵՒ.—(Չեռքը բուզը մը՝ Գառնիկին) Յանուն օրինաց եւ արդարութեան կը հարցնեմ ծեզ թէ ճերմակեղէնի վա-

հառական Սամաթիացի Ազրիպաս Սաղաթէլեանի վերաբերող
մնտուկ մը հոս բերուած է թէ ոչ:

ԴԱԲԻ.—Սա ըլլալու է... քիչ մը առաջ բերաւ ձգեց...
բայց ի՞նչ կայ որ...

ԼԵՒ.—Ի՞նչ պիտի ըլլայ, Ազրիպաս աղան մնանկացած է
եւ իր տեսրակները փախցուցած է, առեւտրական դատա-
րանին վճռին համեմատ, պաշտօն ունինք սոյն տեսրակները
գտնել ու կնիքի տակ առնել:

ՏԵՍԻ, Փ.

ՆՈՅՆՔ—ԱՐԹԻՆ

ԱՄԹ.—(Մտնելով) Ի՞նչ է, ի՞նչ կը լլանք կոր... (Փաստա-
բան եւ պատօնեալ սետուկը կը կնքեն., . ոսիկանք ընդհա-
նուրին)

ՈՍՏ.—Ո՞վ է այստեղի տանտէրը...

ԱՐԹ.—Ես եմ, ի՞նչ կայ քի...

ՈՍՏ.—Իմացանք որ տօրթէօր Շաւարշ անունով վեց
ամսուան բանտարկուած հայ բժիշկ մը ծեր տունը եկեր
ապաստաներ է, եկանք զայն վնտուել:

ԱՐԹ.—Տօրթօր Շաւարշ մի... էս անիկա շատոնց
գլուխցի աս տեղէն:

ՈՍՏ.—Կը ստէ'ք էֆէնտի, մեր լուսաները տնաած են ծեր
տունը մտնելը (ոսիկաններուն) շուտ, տանը ամէն կողմը
ծակը ծուկը խուզարկեցէր, մառանէն սկսեալ մինչեւ վերնա-
յարկը վնտուեցէր փախստականը եւ եթէ հոս գտնուի ծեզ
ալ միասին ծերբակալել պիտի տամ...

ԱՐԹ.—Ուզածնուդ չափ վնտուեցէր, աղէկ կիտէմ քի
հոս չի:

ԳԱԲԻ.—(Կամաց մը Արթինին) Ուսւ եղիր, խօսքը մէջերնիս,
քիչ մը առաջ հոս էր, եւիմէին հետ կը խօրաթէր կոր...

ԼԵՒ.—Գուք ալ ոստիկան էֆէնտի, ըսել է տօրթէօր
Շաւարշը ծերբակալելու պաշտօնը ունիր:

ՈՍՏ.—Այո, վճիռը երէկ ելաւ:

ԼԵՒ.—Գիտեմ, արդէն դատ բացողը ևս էի...

ԱՐԹ.—Ճանըմ ակօգաթ էֆէնտի, ի՞նչ խնդիր է աս...
տօրթօր Շաւարշը ի՞նչ է ըրեր քի...

ԼԵՒ.—Ի՞նչ պիտի ընէ, սխալ դեղ մը տուաւ, մարդ մը
մեռցուց, դատ բացի, վեց ամիս ծակը նետել տուի:

ԱՐԹ.—Եա՛... զաթէն ես կիտէի կոր քի այդ մարդը
ապղամ այաք խապի մը չէր... մէյմալ մեր կնիկը մեզի փեսայ
պիտի ընէ այդ էշէք հերիփը:

ՈՍՏ.—Ուրեմն Պ. փաստաբան մնտուկը տանինք այն-
պէս չէ...

ԱՐԹ.—Ո՞ւր կը տանիք կոր Ազրիպաս աղային մնտուկը...
ի՞նչ է ատ, մէօնիւրէմիշ էք ըրեր:

ԼԵՒ.—Ազրիպաս աղան թօփ նետեց, երէկ չէ առջի օրը
իլամ ելաւ չիմացած թուղթերը հոս փախցուցեր է, եկանք
կը տանինք կոր...

ԱՐԹ.—Վայ Ազրիպաս աղան թօփ նետեց... ծօ շիմտի
ըլլարըրըմ... տահա սս առտու տեսայ ինծի պան մը ըըսաւ:

ՈՍՏ.—(Ոսիկանները կը մտնեն) Ի՞նչ լուր նայինք...
ՄԷԿԸ.—Սմին կողմ վինտուեցինք մէկը չգտանք...

ՈՍՏ.—Ուրեմն մեր պարտը կատարած ըլլալու համար
անգամ մըն ալ պէտք է սս մնտուկը նայինք:

ԼԵՒ.—Ո՞չ պարոն ոստիկան, այս մնտուկը կնրուած է
յանուն օրինաց եւ բատ բացորոց տրամադրութեան առեւ-
տրական օրինագրքին 533րդ յօդուածին երկրորդ հատուա-
ծին եւ բատ առեւտրական դատարանի վճռոյն, ոչ ոք եւ ո-
չինչ կրնան խզել այս կնիքը...

ՈՍՏ.—Պարոն, մեր հրամանագիրն ալ բացորոց է, ուր
որ ալ ըլլայ վինել տօրթէօր Շաւարշը եւ բանտ
տանիլ... ուրեմն թոյլ տուէք մեր պարտը կատարել եւ
մի ընդդիմանաք:

ԼԵՒ.—Սմկարելի է ոստիկան էֆէնտի (բուլքը ցուցնե-
լով) հանեցէք կարդալ եւ պիտի համոզուիք:

ՈՍՏ.—Դուք այս թուղթը կարդացէք:

ԱՐԹ.—Ախապար ի՞նչ կոի կը նէք պէ... առէք տա-
րէք սս պէւար մնտուկը, դուրսը բայ որէք, իմ տունս ատ-
լիք է չէնէ մի զապթիյէ (ոսիկանները կը մօտենան սետու-
կին, փաստաբանը կ'աւգիլէ):

ՈՍՏ.—Պէտք է բանալ, օրէնքը... արդարութիւնը վը-
քիուր...

ԼԵՒ.—Կեցէք, այս խնդիրը լուծելուն մէկ օրինական
միջոցը կայ... բատ որում այս պարագան նախատեսուած
չէ օրինագիրքին մէջ, պէտք է ոք անյապադ խնդիրը են-
թարկենք ստիպողական գործոց դատաւորին, առնենք սըն-
տուկը դատարան տանինք:

ԱԹՏ.—Լաւ կ'ընդունիմ ատիկա (ոսթիկաններուն). շուտ, սա սնտուկը վերցուցէք նայիմ:

(Սետուկը վերցուցած ատենին տակի տախտակը կ'ինայ եւ Շաւարծ կ'երեւայ բուղբերու եւ տեսրակներու մեջ):

ԱՄԵՆՔԸ.՝Ա՛հ...

ՇԱՀ.՝Երթանք քանի որ պէտք է, վեց ամիս ծեզի հիւր եմ, եթէ բանտին մէջ հիւանդ ունիք ինծի համար գործ չի պակսիր այն ատեն. բժիշկը ամէն տեղ իւր մարդասիրական պարտականութիւնը պէտք է կատարէ, ըլլայ բանտին մէջ ըլլայ պալատներուն մէջ, առ այժմ մնաք բարով տիարք. բանտէն ելլելէս վերջը նորէն կը տեսնուինք... Արթին աղա ինքինքնիդ լաւ նայեցէք, տուած գեղագիրներս գործածեցէք. եթէ կ'ուզէք որ արանտիսիդնիդ բուժւակի...

ԱՐԹ.՝Երթաս բարով... երթաս բարով...

ԼԵՒ.՝Ասկէ յաջող լուծում կարելի չէր երեւակայել խնդիրը տակէն լուծուեցաւ, կնիքը անեղծ մնաց, օրէնքը յարգուեցաւ վճիռը տեղը գնաց, ոստիկանութիւնն ալ գոհ մնաց, արդարութիւնն ալ... ուրեմն ժողվնք սա տեսրակը ները եւ մնտուկն ալ առնելով երթանք. ալ գործ չունինք հոս (կ'երքան):

ՏԵՍԻԼ ԺԱ.

ԱՐԹԻՆ.՝ԳԱՐՆԻԿ—ԵԽԻԹԻՄԷ.

ԵԽԻ.՝(Մտնելով) Տեսա՞ր մի քու Ազրիպաս աղա՛ր, պատուաւոր վաճառական, քուտիթօյի տէր, բիացային վրայ անուն հանած, աստուածալիս, 4—5000 ոսկի շտկած, սանկ աղէկ, նանկ խըյախ վեսացուդ... տնասա՞ր հիմա, առ տէ նստէ...

ԱՐԹ.՝Լ դուն ալ տեսա՞ր մի քու մինչեւ երկինք հանած տօքթօորդ, բաշաներու՝ պէյերու՝ էֆէնտիներու նայող, բարիզէն նոր եկած, Պոլսոյ մէջ մէկ հատիկ բժիշկ, ուսումնական, զարգացած, բազարակար, ասոր անոր փորէն քար հանող, կոնակէն շէքէր հանող, հիմայ կրնայ նէ ինքնքը մահպուսէն հանէ...

ԳԱԲ.՝Ինծի նայեցէք, պարապ տեղը իրարու սիրտ մի կոտրէք. եղածը եղաւ, հէմ ալ բէք աղէկ եղաւ, ծեզի ասանկ բան մը պէտք էր քի, կուրցած աչու ընիդ քիչ մը բանայիք, նէ ան քու տօքթօոր Շաւարշդ մարդ էր, նէ ալ քու Ազրիպաս աղադ:

ԱՐԹ.՝Աստոնք աղէկ ամմա հիմա ի՞նչ ապուր ուտելու է, օրթատեղը վեսացու չմնաց:

ԳԱԲ.՝Աստուած Վարդուկին խսմէթը զաթէն տուած է, հոգ մ'ընէք:

ԱՐԹ.՝Աս ի՞նչ խօսք է...

ԳԱԲ.՝Շատ ըլ քըշեր կը հասկնաս... պէլքի այսօր յայտնի կ'ըլլայ:

ՍԻՍ.՝Զեռքը բառը մը ներա կը մտնէ) Հիւր մը եկած ձեզ տեսնել կ'ուզէ:

ԳԱԲ.՝(Կարդալով) Նիկողոս Պէյազիան...

ԱՐԹ.՝Ծօ՛, Նիկողոս էֆէնտին... թիւճճարն է, ներս մոցուր ինչո՞ւ եկեր է աճապա, առջի անզամ նէ:

ԵԽԻ.՝Նիկողոս էֆէնտին ո՞վ է...

ԱՐԹ.՝Ի՞նչ կ'ըսես կոր քա, 20 30,000 ոսկիի տէր է, երեք հատ մանիթաթուռայի մաղազա ունի, Սթանպօլ, Պէյ Օղու, Ղալաթիա...

ՏԵՍԻԼ ԺԱ.

ՆՈՅՆՔ—ՆԻԿՈՂՈՍ ԱՂԱ.

ԱՐԹ.՝Օ՛, հրամեցէք Նիկողոս էֆէնտի, աս ի՞նչ պատիւ է կ'ընէք կոր մեզի, մենք լայը՞ս էինք ձեր վիզիթային.. էֆէնտիկ, քեզի բուզանթէ ընեմ... Պէյազիան Նիկողոս էֆէնտի, մանիթաթուռայի թիւճճար, էլպէթ լսած հս...

ԵԽԻ.՝Շատ ուրախ եմ էֆէնտին ճանչնալուս, թէ եւ լսած եմ բայց տեսնելու պատիւը չէի ունեցած...

ՆԻԿ.՝Շնորհակալ եմ տիկին, պատիւր փոխադարձ է:

ԵԽԻ.՝Սանկ քանաբէյին վրայ հրամմեցէք, Նիկողոս էֆէնտի:

ԱՐԹ.՝Հոս տահա րահաթ կ'ընէ էֆէնտին...

ՆԻԿ.՝Ինչըեմ անհանգիստ մի ըլլաք, ես աթոռին վրայ աւելի հանգիստ կ'ընեմ...

ԱՐԹ.՝Ի՞նչ կ'ըսէք Նիկողոս էֆ. դուք աթոռին վրայ նստիք նէ մենք ո՞ւր նստինք... ըլլալիք բան է նէ...

ԵԽԻ.՝Նիկողոս էֆ. սանկ քանաբէյին վրայ հրամմեցէք, տեսէք աս տեղէն ծովը կ'երեւայ:

ԱՐԹ.՝Հոս Փօթէօյին վրայ նստեցէք էֆէնտիս, աս թառափէն պիւթիւն Զամենային լուները կ'երեւայ... (Նիկ. կը նսի):

ԱՐԹ.՝(Երկուէր իրենց բակուտելով) Զըլլար ըսի էֆէնտիս, զահիք կը վայլէ...

Նիկ.—Եթ բէք աղէկ ճանրմ քանի որ այդչափ կը պընդէք կոր (Ֆօրհօլին վրայ կը նսի):
ԱՐԹ.—Հա շէօլէ . . .

ԵՒՓ.—Վայ նիկողոս էֆ. ասանկ հէ . . . զիս կոտրեցիք,
իմ գիտնալս ալաֆրանկային մէջ կնկան խօսքը մտիկ կըւ-
լուի, ոչ թէ էրիկ մարդունը. . .

Նիկ.—Իրաւունք ունիք տիկին, ներողութիւն կը խընդ-
րեմ: (Տեղը փոխել կ'ուզէ):

ԱՐԹ.—Զէ, նայէ ասոր ըսելիք չունիմ . . .

Նիկ.—Հիմա Արթին աղա, սա իմ այցելութեանս պատ-
ճառը երկու խօսքով բացատրեմ. ես քովս գրագիր մը ու-
նիմ, Տիգրան Կիրկիրեան . . .

ԱՐԹ.—Հա՛ միւսի Տիգրանը . . . կը ճանչնամ նէ, բէք
բիպար երիտասարդ մըն է . . .

Նիկ.—Հիմայ անիկայ իմ ընկերս եղած է . . .
ԱՐԹ.—Ի՞նչ կ'ըսես նիկողոս էֆ. . . աֆէրիմ օղում, ի՞նչ
ալ շուտով առաջ գնաց . . .

Նիկ.—Այո, շատ շուտով, ան ալ շնորհիւ իր վարք ու
բարքին եւ հաւատարմութեանը, զաւկիս պէս կը սիրեմ, մէկ
հատիկ զգտնուած տղայ է . . . ինչ է նէ Արթին աղա, հիմայ
քանի որ դուն ալ հաւանած ես, խնդիրը կը դիւրինայ, ես
հիմակ Տիգրանին կողմէն եկած նմ, ծեր աղջիկը Օր. Վար-
դուհին ամուսնութեան ուզելու, նայեցէք, մուածեցէք, հար-
ցուցէք, վնտուեցէք եւ ինծի պատասխան մը տուէք:

ԱՐԹ.—Աման նիկողոս էֆ. ի՞նչ կ'ըսես կոր, հարցունելու
փնտուելու ի՞նչ պէտք կայ, պատասխանս հա է, հա օղու
հա է . . . քանրի դուք մէջն էք, քանիրի ծեզի պէս միւթէպէք
թիւննարի մը օրթախն է եղեր...

ԵՒՓ.—Մի աճապարեր միւսի Բասքալ... (խնդալով)
կարծեմ թէ նիկողոս էֆ. միայն հօրը հաւանութիւնը չի բա-
ւեր... այսպէս չէ... այդ ծեր միւսի Տիգրանը գործունայ,
երիտասարդ, ծեր ընկերը, ասոնք ամենքն ալ աղէկ ըսելիք
չունիմ, բայց ուսումնակա՞ն է, զարգացեա՞լ է, լիզու գիտ՞...

ԱՐԹ.—(Եւփիմէին) ի՞նչ խալթ կը խառնես կոր քա կնիկ...

Նիկ.—Այո տիկին (2 բուղը կը հան) հաճեցէք այս
թուղթերը կարդալ, Տիգրանին տիբլօմաներն են (մէկն ալ
Արթինին տալով) աս ալ ծեզի համար:

ԱՐԹ.—Ես անանկ բաներու պէտք չունիմ, ես տիբլօմա
չեմ փնտուեր:

Նիկ.—Արթին աղա աս տիբլօմա չ, աս ալ մեր Տիգրա-
նին հետ օրթախութեան քօնթրապէն է:

ԱՐԹ.—Ի՞նչ պէտք կայ էֆէնտիս, ծեր խօսքը հազար
թուղթ կ'արժէ, (մէկուսի) տիսա՞ր մի սա թուղթը, հազար
տիբլօմայի տեղ է...

ԵՒՓ.—(Մէկուսի) Սա թուղթերը հազար հատ քօնթռաթ
կ'արժէ...

Նիկ.—Ուրեմն ասանկ (կ'ելլէ) ես կ'երթամ, Արթին աղա
դուք քօնթրաթը կարդացէք եւ դուք ալ տիկին վկայական-
ները եւ կարելի եղածին չափ շուտ ինծի պատասխան տուէք...

ԱՐԹ.—Իմ նօղապս հա է...

ԵՒՓ.—Իմ պատասխանս ալ այո՛...

Նիկ.—Մնաք բարով...

ԱՐԹ. { Երթաք բարով, նորէն հրամմեցէք (Նիկ. կ'երթալ)

ՏԵՍԻ, Ժ.Դ.

ԱՐԹԻՆ—ԵՒՓԻՄԷ—ԳԱՌՆԻԿ

ԱՐԹ.—Իշթէ արատըլըմ կիւվէյի...
ԵՒՓ.—Ահա իմ իտէալ փէսաս...
ԱՐԹ.—Եազընութենէ եղած...
ԵՒՓ.—Ռօպէրթ զօլէնէն վկայուած...
ԱՐԹ.—Նիկողոս էֆէնտիին հետ օրթախս եղած...
ԵՒՓ.—Մարսիլյ առեւտրական վարժարանը մտած...
ԱՐԹ.—(Ակնոց դնելով) Հարուրին 40 շահ...
ԵՒՓ.—Չորս լեզու, հայերէն, տանկերէն, զաղղիէրէն
անգղիէրէն:
ԱՐԹ.—Ասկէ զատ եազընութան ալ ամսական...

ԵՒՓ. — Հապա ութիւնները... բնագիտութիւն, տարրա-
լուծութիւն, հանքաբանութիւն, պատմութիւն, հոգեբանու-
թիւն, փիլիսոփայութիւն...

ԱՐԹ. — (Այս միջոցին Գառնիկ կը մտնէ, Արթին Եւփիմիկն)
Տեսա՞ր մի մարդը:

ԵՒՓ. — Տեսա՞ր մի շնորհքով զարգացեալ երիտասարդը:

ԱՐԹ. — Ի՞նչ փարա կ'ընէ զարգացումը, աս պէտք է աս,
քանիի կ'առնեմ քու աստ տիբլօմադ:

ԵՒՓ. — Ի՞նչ արժէք ունի քու այդ քոնթուաթդ...

ԱՐԹ. — Ինձի նայէ նորէն չսկսինք (բուղը ցուցնելով)
ևս աղջկս ասոր պիտի տամ...

ԵՒՓ. — Զէ, ևս ալ ասոր պիտի լամ...

ԱՐԹ. — Զէ, իմ խօսքս պիտի ըլլայ...

ԵՒՓ. — Զէ, իմ խօսքս...

ԳԱՐ. — (Առաջ գալով) Ի՞նչ կրիւ կ'ընէք կոր պէ, ու-
րախութեննուդ խելուքնիդ փախուցի՞ք, աստ թուղթին տէրն
ալ Տիգրանն է, աստ թուղթին տէրն ալ...

ԱՐԹ. — Ծո հա իրաւ, էյ անխըստար կրիւ ընելու ալը-
միշ եղած ենք քի, շաշրմիշ ըրինք:

ԳԱՐ. — Ի՞նչ է նէ, ալ հիմա երկուքնիդ ալ մուրատնուդ
հասաք. դուն քուկին ըսած մարդդ զտար, ուսումնական
զարգացեալ, դուն ալ քու ուզածդ, թիւննար, նոզն ալ իր
ուզածը, հէմ ուսումնական հէմ զործի մարդ, որով մէկ փե-
այի տեղ երեք փեսայ կ'ունենար կոր, ծեր երեքին ալ յար-
մար... ինձի նայեցէք, ալ ասկէ վերջը անսանկ ալաֆրանկալի
ալաթուռքայի կոիւներով կեանքերնիդ հառամ մ'ընէք...
Արթին աղա դուն քիչ մը բարակցիր, էֆտիկ, դուն ալ քիչ մը
հաստցիք տէ, իրարու հետ ալ սիրով ապրեցէք, հայտէ պագ-
տուեցէք նայիմ, ա'լ խապահաթներնիդ աֆ ըրէք իրարու:

ԱՐԹ. — Եկուր Եւփիմէ...

ԵՒՓ. — Արթին աղաս...

ԳԱՐ. — Հա շէօ՛յէ... էֆթիկը Եւփիմէ Բասբալն ալ Արթին,
հաշտութիւնն... ֆրանք-թրբական պատերազմը վերջացաւ:

ՎԵՐՋ

7/11/1922

ԱՅՀ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային գրադարան



NL0375417

Պ. ԶԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՀԱՆՈՒՆ

Կ. ՊՈԼԻՍ, ԶԱՐՄԱՐՁԸՆՈՐ, ԲԻՒ 32

ԵՐՈՒԱՆԴՅՈՏԵԱՆԻ

Վ. Լ. Պ Ե Ր Ը

1. Ապդիւլ Համիտ եւ Շերլոֆ Հօլմա, 3 հատոր 1911	150
2. Սալիհա Հանրիմ, 3 հատոր, 1912	150
3. Թաղականին Կնիկը, 1921	130
4. Միջնորդ Տեր Պապան, 1920	130
5. Գաւասանական Խորհուրդին առջեւ, 1922	50
6. Մատնիչը, 1920	50
7. Էնկեր Փանչունիի Նամականին	50
8. Միթեփ սիրառեկածները, 1920	25
9. Չափը Ավրամ, 1920	25
10. Ճեպլնեաց Նորածինը, 1920	5

Ց Ի Շ Ա Ց Ա Կ Ն Ե Ր Ը

11. Տաներկու տարի Պոլսկի դուրս, Բ. Տիպ, 1922	130
12. Ցեղափոխութեան Մակաբոյծները, 1920	40
13. Արիւնոս Ցիքատակներ, 1920	25
14. Լեւոն Շարբեան խմողը եւ խորհուղը	5

ՏԱՐԵՑՈՅՑՆԵՐԸ ԵՒ ԹԵՐԹԵՐԸ

15. Մանանալ, 3 հատոր, 1914	300
16. Խգնա աղա, 13 թիւ 1919	100
17. Ապոււներու Տարեցոյց, 1912	10
18. Երգիծական Տարեցոյց, 1921 եւ 1922. 2 հատոր	150

Թ Ա Տ Ե Ր Ա Խ Ա Ղ Ե Ր Ը

19. Զավալլէն, 1 արար 1909	10
20. Զարըլը Մրին Աղա, 3 արար, Բ. Տիպ, 1923	30

ԳԻՆ 30 ԴՐՈՒՅ

61.466